


ИР. УСУРЬСКИЙ

Запись вручную
в бланк записей

г. Владивосток 1910 г.

9(47.925)
II-38

217



2:323-1/Ասուլու-Դ

Ա-37

ՄԱԿԱԿԱՆ ՍԵՄԵՐՁԵԱՆ

(ԶԵՐՈՒՆԵՑԻՆ)

Հայոց ազգական պատմութեան
համար և բար նորանութիւն անուն համար
առաջ և Ա ամի և բարանութիւն քառակի մասնաւութիւն

ՔՐԱՑԱՆԱԿԻՐ ՔԱՅԱՆԱՆ

ԵԿ

ԼԵՌԱՆ ՔԱՐՈՉԻՉԸ

Տպագրիչ - Հայտարակիչ

ՎԱՂԻՆԱԿ Ս. ԲԻՒՐԱԾ

Սուլբան Համան Մոլա-քած

Խ. Պոլիս

1910
4 դր.



15240

9 (47-925)

U-38

5 OCT 2011


ՄՆԱՑԱԿԱՆ ՍԷՄԵՐՁԵԱՆ 194

(ԶԵՅԹՈՒՆՑԻՆ)

ՀՐԱՑԱՆԱԿԻՐ ՔԱՀԱՆԱՆ

Եկ

ԼԵՇԱՆ ՔԱՐՈՉԻՋԸ



ՎԱՂԻՆԱԿ Ս. ԲԻՒՐԱՏ
Յպագրիչ - Հրատարակիչ

Ա. ՊՈՅԻՆ



Ա.

Տ Ե Լ Ի Գ Ե Ւ Ն

ԶԵՅԹՈՒՆՑԻ ՀԱՄԲԱԽԱԲԻՌ
ՏԵՐ ՕՀԱՆ ԴԱՎՈՒՂԸ-ՊԵՅԹԻԿԻՑԵԱՆԻ
Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Տէր Օհան ծնած է 1763 մայիս 13ին և իր պապին
Տէր Յովհաննէսի ձեռքալ մկրտուելով անուանուեցաւ
Փիւրիւխիւրիւն (Պրոքոպոն)։ Իր հայրը Ռւհան (Օհան),
իսկ մայրը Գուշոր (Գուշար) կը կոչուէին։ Ինքը, ինը
տարեկան, սկսաւ տիրացու Սիմօն անունով ջուղհակի
մը քովլ ուսանին, որովհետեւ դեռ այն առեն Զեյթու-
նի մէջ գլորց չկա։ Իսկ իր կարգացած գրքերն էին
Սաղմոս, Նարեկ, Ժամագիրք եւն։

Այս համեստ պաշարով բաւականանալով վերջա-
ցուց իր ուսումը եւ տիրացու դարձաւ, որովհետեւ գե-
ղեցիկ և քաղցրահնչիւն ձայն մ'ունէր եւ մաքուր բա-
րոյականի տէր էր, թէեւ կոռուսէր եւ բուռն պատա-
հարներու եւ վէճերու հետեւոց։ Տիրացու փիւրիւխիւ-
նւն երբ տամնեւեօթը տարեկան եղաւ, Սիւսէլլիմէնց
փորդ Անազոնին հետ պասկուեցաւ և 27 տարեկան
սակին զաւակ մ'ունեցաւ Սարգիս անունով։ Երբոր
հաւը, Տէր Յովհաննէս միւաւ, հայրը եւ ծխական-
ուղեցին վինքը քահանայացնել։ Սակայն այն ա-
Զեյթունի վանքին Եպիսկոպոսը վախճանած ըլլա-
արկ եղաւ Սիս գնալ։ Ուստի տիրացուն՝ Եազուազ
ն և ուրիշ տամնի չափ մարդոց ընկերակցու-
ա գնաց Սիս եւ հոն երեսուն տարեկան հասակին
թր պահեան թէոթորոս Կաթողիկոսէն քահանաց
վրա բուեցաւ և իր հօրը անուամբ Տէր Օհան կոչ-
ամի

ւեցաւ : Նորընծայ Տէր Օ:անի ստորագրութիւնն էր «Քը-րիստոսի ծառայ Օ:ան քնչ ղալուղը պէօյիւկէնց (1)» . մինչեւ ցմահիր ստորագրութիւնն այսպէս մնաց : Իւր մեծ հօռը ղալուղը պէօյիւկէնց տէր Յովհաննէս կըսէին կամ օգգօրեց , որովհետեւ 40 տարի առաջ Զէյթունի բոլոր քահանաները գլուխնին ղալուղ կը կրէին (Ղա-վուղը սեխածեւ եւ կլոր գղակ մըն է , որ ընդհանրա-պէս սև կիրպասէ շինուած և բամպակով լեցուած է) , և անոր վրայ ալ երեք կանգուն երկայն սեւ մետաք-սէ փօշու (2) մը կը փաթաթէին եւ վերարկաւին տեղ այ սեւ մաշլահ (3) մը կը հագնէին . ահա այս էր Զէյ-թունի քահանաներուն տարաղը : Թէև Տէր Օ:ան գեռ-մնծ համբաւ ստացած չէր , բայց իր պարթե հասակը , շնորհալի մօրուքը , նիստն ու կացը կը աարբերէին միւս քահանաներէն . ասկէ զատ իրենց գերդաստանը արտա-քոյ կարդի հիւրասէր էր , այնպէս որ բազմաթիւ ծա-նօթ և անծանօթ հիւրեր անպակաս էին իրենց տունէն :

Զէյթունցիք Տէր Օ:անը յարգելու համար , իւր պապուն Օգգօրեց տիտղոսը իրեն տուին : Զէյթունի մէջ վեհանձն եւ քաջ մարդոց Օ գ օ անունը կուտան , որ ըստ իրենց քաջի եւ կտրիճի նշանակութիւն ունի :

1. «Մուրճ» ամսագրի 1901 նոյեմբեր , 11-րդ հա-մար , 84 երեսի մէջ Հ . ստորագրութեամբ մի պարոն , վերոյիշեալ քահանային համար հետեւեալ անուն տուած էր «նրա խսկական անունն է Օ:ան Տէր-Յակոբ . հան , ինչոր սխալ եւ թիւշիմացութիւն է » :

2. Սեւ փայլուն կերպաս մը որ Հալէպի մէջ կը կործուի :

3. Ասիկայ Փիլիք այծի մաղէն գործուած ԲՎՈՒ- տին քաղաքի մէջ) :

Տէր Օ:ան իր թաղի Ս . Սարգիս Եկեղեցւոյ վերա- շնորհեան համար 1802ին Սիս երթալով Մեծանուն Կիրակոս Ս . Կաթողիկոսէն կոնդակ մը ստացաւ հան- գանակութեան մը ձեռնարկելու համար : Նախ Ատանա- գնաց , յուսալով որ Ատանայի Հայերը 7-8000 դր .ի չափ նպաստ մը կ'ընեն , որ պէտի կարենար Եկեղեցին վերաշինել , որ թաղին ժողովուրդին համար շատ նեղ կուգար : Տէր Օ:ան Ատանա երթալով Կաթողիկոսէն ստացած կոնդակը Թաղական եղորհուրդին յանձնեց : Ատանացիք անոր լաւ ընդունելութիւն ըրին , նոյն իսկ կիւակի օր մը Սայր Եկեղեցւոյն մէջ նա «Ծրաշափառ» շարականը երգեց եւ եկեղեցւոյ աւագ քահանան բե- մին վրայ կոնդակը կարգալով ժողովուրդին կոչ մ'ը- րաւ , «Զէյթունէն մինչեւ այժմ ոչ ոք եկած է մեր քաղաքը այսպիսի նուիրական կոչ մ'ընելու , այս առա- ջինն է , պէտք է որ առատաձեռն լինինք» : Ասկէ յե- տոյ աւագ քահանան Պղտիկ օղլուին հետ մէկտեղ ժո- ղովուրդին մէջ սինակ պատցուց և գոյացած գոյամը 300 զր . եկեղեցւոյն աւարտումէն յետոյ բերին 8 . Օ:անին յանձնելու և պարծենալով ալ կ'ըսէին , «կեցցէ , մեր ժողովուրդը առատօրէն օգնեց և մեզ Տէր Օ:անին քով ամօթահար չձգեց» : Տէր Օ:ան յարեց , « համրեցէք ; նոյնիմ որքան զրամ է » . նոքա համրեցին որ 500 դր .ի մօտ էր : Տէր Օ:ան ընդունեց եւ մերժելով ըստ , «ես ձենէ 7-8000 դր . կ'ակնկալէի , արդ այսքան դրամին զիշում չ'եմ ըներ «Պղտիկ օղլուն անմլջապէս իր քաս- կէն 500 դր եւս աւելցուց եւ աղաչեց որ ընդունի . բայց ի զուր , Տէր Օ:ան պատասխանեց թէ այդ 4000 դր .ի մեր քով ալ կը գտնուի , աւելի լաւ է որ այդ դրամով ձեր ուրիշ պէտքերն հոգաք» : Այս խօսքին վրայ Պղտիկեան եւ աւագ քահանան մեկնեցան քովէն ամօթահար . իսկ Տէր Օ:ան սրամատած անմիջապէս դուրս

ելու եկեղեցւոյն սենեակէն եւ գնաց պանդոկ՝ սենեակ մը վարձելու եւ տեղաւորուեցաւ հոն։ Նոյն օրը պատահմամբ պանդոկին բակին մէջ մունետիկ մը բարձրածայն կ'աղդաբարերէր թէ Մէնէնէն պէտին խոնախին (պալատ) մէջ կամաւոր զինւոր կը գրուին, ով որ կ'ուզէ թող երթայ գրուի հինգ տարի պայմանաժամով։ հագուստ ձի եւ մննունդ կառավարութիւնը պիտի հոգայ, նուև հարիւր զրշ. ամսական կ'ստանայ. երկրորդ շրջանը արդէն 8 տարի է, ամէն մարդ կ'ընդունի առանց կրօնի խարութեան։ Տէր Օ՛ան այս ծանուցումը լսածին պէս խորին մտատանջութեան մէջ ինկաւ, յանկարծ մտքին մէջ սա ծրագիրն յլացաւ և իւր ընկեր Միքայէլին ըստու. «Քու աշխարհական հագուստը ինձ տուր, իսկ դու ալ իմ կղերական հագուստը հագիր»։ Խեղ Միքայէլը շուշարած պատասխանեց, «Փ՞նչպէս կարելի է ինձ կղերականի զգեստ հագնիլ»։ Տէր Օ՛ան ըստ անոր որ իր հրամանը կատարէ եւ խոստացաւ բացատրել այս կերպարանափոխութեան պատճառը։ Ասոր վրայ Միքայէլ հաւանեցաւ, քիչ վերջը Տէր Օ՛ան աշխարհական մըն էր։ Այժմ նա յայտնեց իր ծրագիրն Միքայէլին։ Ես Օսմանցոյ գիտակմըն (1) մէջ ծառայելու կ'երթամ, ով գիտէ քանի տարի պիտի մնամ. կամ կը մեռնիմ կամ կ'ապրիմ։» Միքայէլ աղաչեց զինքը իր այդ որոշումէն ետ կեցնել, առարկելով թէ քահանայի մը անվայել է այդ. սակայն քահանան իսկոյն պատասխանեց. «Է՛ն, շատ մի մրմուր, ապա թէ՛ ոչ հիմա կապ-

1. Սուլթան Սէլիմ, Սուլթան Մուսաթաֆա, և Սուլթան Մահմուտ թագաւորներուն օրով քանի մը տեսակ զինւորութիւն կար, ենիշէրի, հայթա օճաղը, դատը զըրան օճաղը, տէլի օճաղը։ Վերջինները հիմակուան զըր սէրաւրըն կը համապատասխանեն։

տակեմ. միթէ՞ դուն կը կարծես որ ես զինւոր լինելով ամէն ինչ պիտի ուրանամ, երբէք սխալ մի համենար զիս, ես մեր եկեղեցւոյ վերաշնութեանը համար ստակ ճարելու կերթամ, փոխանակ Ատանայի եկեղեցւոյն մէջ ստրուկ մուրացկանի գեր կատարելու, կ'երթամ կամաւոր զինւոր կը գրուիմ ու ես կը շահիմ հարկ եղածն իմ աշխատութեամբ։» Աս ըսելուն վրայ անմիջապէս նամակ մը գրեց իր ծնողաց։

Այդ նամակն ալ սապէս գրուած էր, որ նոյնութեամբ հետեւեան է.

Պատկառելս հայր,

Ես Տէլինսերու օճախը կամաւոր զօրք գրուեցայ, արդ զիս մոռցէք, քանզի գիտախմբին ընկերացայ. կամ կը մեռնիմ, կամ շատ դրամով կը վերադառնամ եկեղեցին նորոգելու։ Ատանայի հայերը չկրցան իմ փափակս կատարել։ այս չափ բաւ համարելով, սիրելի հայրիկ. Զեր եւ մօրս Գոհար խաթունին ձեռքերը չերմ փափաքով կը համբուրեմ, եւ մէկ հատիկ սիրելի զաւակս խամշոր Սարգիսին սեւ աչքերը և երցկինս Անազոն խաթունին ալ այտերը կը պագնեմ. քանի մը օրէն հեռաւոր երկիր պիտի երթանք, մնացէք բարեաւ, ձեզի համար աղօթող։

1802 նոյ. 2 Քրիստոսի ծառայ 02ԱՆ ՔՀՆՅ. ՂԱՎՈՒՂԻ. Պէօթիկէնց

Այս նամակը Միքայէլի յանձնելով զայն ճամբու դրաւ գէպի հայրենիք (Զէլթուն) իւր քահանալական դատարազով. իսկ ինք մլրատը առնելով կնտեց իւր փառաւոր մօրուքը, բայց եւ այնպէս քիչ մը թօղուց իր մօրուքին, սրովհետեւ քահանայ լինելուն պատճառաւ լիսզին անմօրօւ լինելը մեղք համարեց։ Կարգը եկազինւոր գրուելուն, բայց ասկէ տառչ հետեւեալ խօսքերն ուղղեց իրեն. «Քեզ տեսնեմ, Տէր Օ՛ան, Ատա-

Նայէն հայերուն դիմեցիր իբրեւ մուրացկան ու անսնցմէ
հազիւ հազիւ հաղ հազար զրշ. գոյացաւ, այդ ևս չին-
դունեցիր եւ հիմա քահանայական աստիճանովդ զին-
ւոր գրուելու կ'երթաս. սա ալ առաջի Աստուծոյ եւ
առաջի մարդկանց խենթութիւն է, բայց ոչ, ընելիքդ-
խենթութիւն չէ, այլ քաջազործութիւն, առաջ մուրաց-
կան մ'էիր, հիմա զինւոր ես. քաջալերուէ եւ միսիթար-
ւէ: Բնաւ մի արտմիր, գնա, գրուէ:» Մինչեւ Մէննէն
Պէյին Պալատը այս մենախօսութիւնը կ'ընէր. պալատին-
դրան առաջ հասաւ, աներկիւղ ներս մտաւ եւ գնաց-
ներկայացաւ Պէյին: Պէյը հարցուց անոր թէ զինւորագ-
րուիլ կ'ուզէ: Այո, պատասխանեց Տէր Օ:ան: Ո՞ր-
տեղացի ես: - Զէյթունցի եմ: Միթէ հայ ես.—Այո,
հայ եմ և քահանայ: - Ուրեմն քեզ չվայելեր զինւոր
գրուիլ, բայտ Պէյը, իսկ եթէ կրօնքդ փոխել կ'ուզես,
այդ ուրիշ խնդիր: - Ոչ, քաւ լիցի, սակայն ձեր մու-
նետիկի ծանուցման մէջ կրօնքի խնդիր չիկար եւ այդ
պատճառաւ է որ ես եկայ: Պէյը յարեց, ես կատակ
մ'ը: ի, կրօնքի խնդիր չկայ հոս. քանի տարեկան ես:
39 տարեկան: Անունդ ի՞նչ է: - Օ:ան քէշի դավուզը
պէօյիւք օլլու: - Հա, լոեր եմ այդ անունը, դու յայտնի
գերդաստանէ մը պէտք է ըլլաս, եալուուզ օլլուի թա-
զէն, այնպէս չէ: Այժմ բան մը պիտի ըսեմ, բայց չը
վիւաւորուիս. կ'ըսեն թէ դավուզը պէօյիւքներուն գը-
լուխը պարապ կըլլայ, ճի՞չ է: - Եթէ գլուխս պարապ
չըլլար՝ այս գիմախմբին մէջ չէի մաներ: Պէյը խնդաց
այս սրախօսութեան վրայ եւ բայտ, դու տէ լի քէ-
շի շ մը ես: - Շատ լաւ, կ'ընդունիմ այդ մակդիրը.
բայց կ'աղաչեմ իմ քրիստոնեայ և քահանայ լինելը Զեր
մօտ իբրեւ գաղտնիք մնայ: Այդ մասին անհոգ եղիր,
յարեց Պէյը, բայց Սոոյ կաթողիկոսէն չե՞ս վախնար-
չէնչպէս չէ, եւ իսկապէս առոր համար է որ անունս

և կրօնքս կ'ուզմ ծեածկել: Եւ հայ լինելը չհասկցուելու
համար, Պէյը անոր իր կամքով եռւսուփ (1) անունը
տուաւ: Պէյը հարցուց՝ ձիավա՞րժ ես եւ կրնա՞ս ձիրիտ
խաղալ: — Այս, բայց առաջուց ըսեմ որ ձիրիտ խա-
ղալս վատանգաւոր է, որովհետեւ իմ զարկածս կամ կը
մեռնի կամ կիսամեռ կ'իյնայ: Եթէ բազուկս փոկով մը
լաւ կապուի, քիչ մը կը տկարանայ եւ զարնուողը թե-
րեւս չմեռնի: Վաղը ձիրիտի փորձ պիտի ըլլայ, ըսաւ
Պէյը, պատրաստ գտնուէ: Եռւսուփ սիրով ընդունեց
հրաւերը պայմանով որ իր հաւնած ձին իրեն արուի:
Պէյը յօժարեցաւ: Եռւսուփ հետեւեալ օ՞ը հաւնած ձին
հեծած դուրս ելաւ եւ փորձով գտաւ որ ձին իսկապէս
իր ուզածին պէս է ու գնաց Պէյին չնորդակալութիւն
յայտնելու, եւ երկուքը միասին ձիարշաւի հրապարակը
գաղին, որ Ատանայի կամուրջէն քիչ մը հնուու տա-
փարակ տեղ մըն է: Թէ թուրքերէ և թէ հայերէ բաղ-
կացած բազմաթիւ մարդիկ հաւաքուած էին այս տեղ-
ներկայ եր նաև Ալի-Ռիզա բաշան, քաղաքին աւագա-
նիին հետ, ինչպէս նաև կառավարական պաշտօնեա-
ներ: Կուսակալին (վալի) առջեւ մեծ ծրար մը դրուած
էր, որուն մէջ կը գտնուեին խիլամիներ (զղեստ) ամե-
նածարպիկ ձիրիտճիներուն սահմանուած: Հանդէսը ըս-
կըսաւ, տասը ձիւաւրներ շարուեցան Տէլի Եռւսուփի
կողմը, իսկ տասը ուրիշ ձիւաւրներ ալ անոր հակա-
ռակորդ հաշակաւոր Ալան Ալի անուն ձիրիտճիի մը
քով: Երկու կողմի տասնեակներն դէմ առ թէմ գա-
լով իսպացին. կարգը նկաւ պետերուն Ալի եւ
Տէլի եռւսուփ իրարու քով երթալով համբուրուեցան և

1. Եռւսուփ անունը Քրիստոնէից Յովսէփ անունն
է. ուրախացաւ տէրաքէրը թուրք անուն չըլլալուն հա-
մոր:

հրաժեշտ տուին (1) և սկսան խաղալ՝ քանի մը անգամ իրարու դէմ արշաւելէն յետոյ, բայց իրբեւ ճիշդ խաղ Ասլան Ալին ձայն տուաւ, Ռվ Եռւսութ, ամուր բռնէ զքեղ, աչա ճիշտու եկաւ, եւ անմիջապէս ճիրիտը արձակեց Եռւսութին դէմ, որ խիստ ճարպիկ լինելով ճիշտն մէկ կողմը ծռեցաւ եւ հակառակորդին ճիրիտը օդին մէջ պլացաւ: Եռւսութ շտկուեցաւ եւ կանգնեց: «Ով Ասլան Ալի, պատրաստուէ, որովհեան կարգն ինծի եկաւ», եւ վերջին բառն դեռ չարտասանած, ճիրիտը ալացաւ Ասլան Ալիին ականջներէն մէկը առաւ տարաւ. խեղճ Ալիին արիւնը կը հոսէր առատօրէն: Հանդիսականք պահանջնեցին վերջացնել այդ խաղը և Ասլան Ալի գոհ եղաւ միայն մէկ ականջով աղատուելուն: «Կեցցէ, Տէլի Եռւսութ, կեցցէ» լսելի եղաւ ամէն կողմէն: Վալին անմիջապէս Տէլի Եռւսութը իրեն կանչել տուաւ և ըստ անոր. ափէրիմ, ողունտան սօնրա սէնին խսմին Թահրատ (2) արը (Կեցցէս, այսունետեւ դու Թահրատ պիտի կոչուի): Նոյն օրն իսկ գիրտախմբին հարդիւրապետ կարգեց 500 դր. ամսականով, եւ իբր մրցանակ խիլամիթի ծրարը քակեց եւ մէջը գտնուած սրմալը չէփէնը (քաճկոն և արծաթապատ պատեանով սուր մը նորանուն Թահրատ աղային նուիրեց: Մէնէն Պէյը Եռւսութին քաջութիւնը ու յարգը աւելի շատ բարձրացնելու հա-

1. Օրէնքով պէտք է որ ճիրիտ խաղացողները նախապէս իրարու հետ համբուրուին, արպէս դի թէ աստ եւ թէ հանդերձելոյն մէջ իրարու մահապարտ չխեպուին:

2. Ըստ թրքաց Ֆահրատ կը նշանակէ յաղթանդամ, զօրեղ, կտրիճ: Ամասիս քաղաքին մէջ մարդոց ձեռքով շինուած քարայրներ կան, որոնց համար թուրք աւանդութիւնը կ'ըսէ թէ Թահրատ շիներ է, իսկ ըստ հայկականին Միհրդատ շինած է:

մար, ցոյց տուաւ վալիին անոր աջ թեւը, որ փոկով կապուած էր՝ ուժը չափաւորելու համար. վալիին իր ձեռքով իսկ քակեց փոկը նորանոր գովեստներով, ու քաղմութիւնը ցրուեցաւ:

Գիրտախմբին հաղարապետն էր Ատանացի Եէկէն աղա Ռամազան օղուն, որ ունէր հետեւեալ չորս թիկնապահները, Զնքուշցի տէլի Արթին և տէլի Խաչօ, որոնք հայ էին, և պէնիլի Ամէտ ու Զէլէնի Հասան թսւրքերը: Վերոյիշեալ դէպքէն հինգ օր յետոյ՝ յիշեալ հազարապետին յանձնեցին հարիւր ձիւաւոր և յանձնարարեցին որ նաև Սարը-չամ (1) ըստած վայրն երթայ և Շէրէֆի աշիրէթի տէրէպէյին Մուստափա Պէյը իր ընկերներովը միասին ողջ կամ մեռած Ատանա ըերէ: Տէլիներուն անդրամնիկ գործը այս եղաւ: Նոյն ատենաները յիշեալ աւաղակապետ Մուստափա Պէյը քսան ձիւաւորներով այն տեղ կը գտնուէր: Այս տէրէպէյին Ատանացի և շրջակայից ագարակապետներն և կարառաններն կը կողոպտէր անխնայ: Բանը հիմայ այն աստիճանին էր հասեր որ նոյն իսկ Ատանացի վալին կը վախնար անկէ: Գիրտախմբը Ատանացին մեկնելով գընաց Սարը-չամ լսուած վայրն և պաշարեց աւաղակապետն իր ընկերներով հանդերձ, առաջարկեց. — եթէ Տէլի պաշը Եէկէն աղան ինծի գայ՝ կը յանձնուիմ: Ասոր վրայ Տէլի պաշը Եէկէն աղան գնաց գէսփի աւաղակապետը, որը սակայն դրժելով իր խօսքը հրացանը պարպեց տէլի պաշի Եէկէն աղային վրայ, որուն ձին

1. Նոյն վայրն Ատանացին 7 ժամ հեռու, անոր հիւսիս-արևելեան կողմը կը գտնուի, հոն շատ մայրի ֆառեր կան, որոնց բուները դեղին են, անոր համար աեղացիք Սարը-չամ անունը տուած են:

վիրաւորուեցաւ, Եէկէէ աղան չկարողանալով փախչիւ գերի ինկաւ իր հակառակորդին ձեւքը: Երբ ծիւաւոր ներ տեսան իրենց պետի գերի առնուիլլը, ուղեցին փախչիւ, բայց հարիւրապետ մահատ աղան խրախուսեց զանոնք և յարձակում գործեց թշնամիներու վրայ ։ Աւազակապետն այս տեսնելով հրացանի հարտածով մը թեթեւ կերպով վիրաւորեց ուսէն յանդուդն Փահատը, որ դէպի աւազակապետն ուղեց իր հրացանը հետեւել խօսքով. «Իմա կարգն ինձի ևկաւ, առ բաղդիւ»՝ գնչակը ճիշտ աւազակապետին ազդրէն միաւեցան և ձիուն վրայէն գետին տապալեց: Բարդի բերմամբ աւազակապետին ձին փախչելով տէլիներուն բանակն եւ կաւ, հրացանաձգութիւնը սկսաւ երկուստեք, որ մէկ ժամու չափ տեւեց. ի վերջոյ տէլիները գերի բոնցին աւազակապետը: Եէկէն աղան օգտուելով պատահած խառնաշփոթութիւնէն՝ յաջողեցաւ փախչիւ իր բանակը և այսպէս մահատ աղայի շնորհւ տղաւեցաւ մահուանէ ։ Աւազակներն յաղթուեցան Յ մեռեալ թողնելով պատերազմի դաշտը. երկուքը փախան, իսկ մնացած ՅՅ հոգին իրենց պետին հետ անձնաառու եղան և շղթայակապ հանդիսաւոր կերպով Ատանա բերեցան: Տէլիներու կորուստը Յ մարդ էր: Երբ տէլիները Ատանա հասան իրենց կալանաւորներով, թէ վալին և թէ քաղաքին համայն ժողովուրեցն անհուն ուրախութեամբ զանոնք դիմաւորեցին: Այս բազմութեան առջև վալին գիծապետ Եէկէն աղային ափերիմեր ըսկելով ճակատը համբուրեց: Բայց Եէկէն աղան ըսաւ. «Տէր իմ, ես արժանի չիմ ձեր բարի համբոյլին», և սկսաւ մանրամասնորէն պատմել պատահածը, մահատ աղային քաջագործութիւնները և յետոյ աւելցուց Կթէ կը բարեհամիշիք իմ պաշտօնս ամենայն սիրավ մահատ աղային կը թողում: Բաշան անոր խօսքին և կամքին համեմատ անոր

նժոյգ մը նուիրեց և հազարա զետութեան տիտղոսը պարգևեց ու ըսաւ. «Այսուհետեւ դուն ես Տէրի պաշին, կը շնորհաւորիմ հազարա զետութեանդ պաշտօնը, իսմբիդ վրայ ուրիշ 400 ձիւրներ ալ կ'աւելցնեմ և իազօրի իշխանութիւն կուտամ ընելու ամէն ինչ, որ հակառակ չէ կառավարութեան: Ասկէ զատ ձեր մասին գովասանական նամակներ պիտի գրեմ կ. Պոլիս կեդր. վարչութեան: Այս պաշտօնդ փոխնիփոխն պիտի կատարես Պաղտատ, Հալէպ, Գոնիա և Ատանա. Կթէ հինգ տարուայ պայմանաժամը լրանայ՝ այնուհետեւ աղատ ես, և ԵՅէ կրկին անդամ շարունակել ուզես՝, Բ. շրջանն Պ տարի է, այսուհետեւ քեզ իբր ամսական 4500 դր. պիտի վճարուի և որ ուր գրամի պէտք ունենաս, տեղայն կառավարութիւնէն կրնաս ստանալ, իսկ երկու ամսական կանչիրի վճարեմ այժմ, անունդ մահատ էֆ. պիտի կոչուի այսուհետեւ: Դեռ բազմութիւնը ցրուած չէր, վալին անձամբ անոր վերքն նայելով, հրամայեց քմիշիներուն որ դարմանեն: Մահատ խոնարհութիւն մը ընելով հրաման ինդրեց խօսելու, որ կատարուեցաւ: «Տէր իմ, այս է իմ առաջարկը, ձիաւորներուն թիւը 400 ըլլայ և անոնց համար երեքական ամսական կանչիկ վճարուի, ասկէ զատ Կ կտրիմներուս, Զնդուցի 2 հայերուն և Ատանացի 2 թուրքերուն յիմնապետի պաշտօն արուելով 300ական դր. ալ ամսական տրուի»: Վալին մահատ էֆ. ին ինդիրներն ընդունեց և բազմութիւնը ցրուեցաւ:

Մուսթաֆա Պէյ ինուածման համբաւը մինչև Գոնիա հասած էր, տեղայն վալին Մ իւ իւ բաշան տէլի պաշին իւմն հրաւիրեց: Ատանայի վալին ասոր հաւանութիւն ցուցնելով տասն օր յետոյ 400 ձիաւորներու գումարտակ մը մահատ էֆի. տրամադրութեան տակ գրաւ, իսկ կալանաւոր աւազակախումքն ալ Փայաւ-

սու բերդը գնել առւաւ։ Գոնիայի կողմերը կը գտնու-
էին երկու Աշխրէթներ (ցեղ), մըն Շէրէֆի աշխրէթի ,
միւս՝ Պէկ-տիլի աշխրէթի կը կոչուէր , այս երկու ցե-
ղերուն ըրած բարբարոսութիւններն այլևս իրենց գա-
գաթնակէտին հասած էին : Երբոր տէլիներու . խումբը
Գոնիա հասաւ , տեղւոյն վալին և թագաւորազն Մօլլա
Հիւնքեար օղլուները անոնց մեծ յարդ ու պատիւ մա-
տուցին և Թահրատ էֆէնարին պատմեցին այս երկու
աշխրէթներու կատարած բարբարոսութիւններու մասին
և աղաջեցին որ զանոնք քշելով տանին և Հալէպի կող-
մերը բնակեցնեն : Թահրատ նկատեց իր ծիւռորներու
սակաւաթիւ ըլլալը և առաջակեց որ 400 զինուոր ևս
աւելցուի խմբին վրայ : Խնդիրքը կատարուեցաւ . վալին
քաջալիրական խօսքերով զանոնք ճամբու դրաւ ըսելով
Թահրատ էֆէնարի , ինչալլա : յաղթող կը հանդիսանաք ։
Թահրատ խոնարձեցաւ և խոկոյն մեկնեցաւ իր խմբով :
Ան ատենները գրեթէ 1000 տունէ բազկացած աշխրէթ-
ներն Գոնիայի դաշտին մէջ համախմբուած էին : Տէլի-
պաշին իր դունդով յաջողեցաւ զանոնք պաշաեել և
երկու մարդ զրիէց անոնց հետեւալ նամակով : Աշխ-
րէթներ , նթէ ձեր կամքով ինծի անձնատուր կ'ըլլաք ,
վսաա : ելէք , ձեզի վեաս չհանիր , իմ բերնէն ապրու-
վութեան հով կը փէէ , ես ուրիշ : Օսմանցիներուն պէտ-
սուտ (1) չեմ սիրեր , արդ պէտք է յանձնուիք , հակա-
ռակ պարագային , ամէնքդ ալ սուրէ կանցնեմ , ձեզի-
օրինակ ահա ձեր Պէյը , որ Փայասու բերդին մէջ կը
հեծէ այժմ» :

Սատոր վրայ աշխրէթները խորդակցելով , որոշեցին .
իրենց մէջ որ երթան խմբովին անձնատուր լինին ,
քանզի ամբողջ երկրագործ գիւղացիք Տէլի պաշին

4. Հարկաւ սուտ չի սիրեր թէ հայ է , և թէ քոհանայ :

միանալով կրնային իրենց պատուհաս հասցնել , որով
թէ իրենք և թէ իրենց ընտանիքները թշուառութեան
պիտի մատնուեին . արդ , երկու չարեաց փոքրագոյնը
ընտրելով և տէլի պաշի ազնուութեանը վստահելով ,
իրենց զէնքերը ուղտերու վրայ բեռցուցած զնացին տէլի-
պաշիին յանձնուեցան : Թահրատ էֆ . ալ զանոնք անով
տեղով առջել ձգեց և բերաւ Գոնիա յանձնեց վալիին :
թէ վալին և թէ Մօլլա Հիւնքեար օղլուները միծամեծ
չնորհակալութիւններով անոր բազմաթիւ թանկագին
նուերնէր տուին և առաջարկեցին , որ այդ աշխրէթները
Ստանայի գիով տանի և Հալէպու վալիին յանձնէ ևնա
ալ զանոնք Բագդաս ըսուած տեղը իսքեան (1) ընել
տայ : Թահրատ էֆէնարի ասոնց առաջարկին համեմատ ,
աշխրէթները քշեց տարաւ Ստանա , մինչդեռ զոյգ մը
թմբկահարներ խմբին առջեւէն իրենց թմբուկները կը
զարնէին : Ստանացիները զայս լսելով ոգեսորուեցան և
կէցցէներով ընդունեցին Թահրատ էֆէնարին : Ստանացի-
մէջ օր մնալէ յետոյ՝ իր ճամբան շարունակեց Փայասի
վրայով դէպի Հալէպ : Հալէպու վալին զոյգ մը արա-
բական նժոյգներ նուիրելով 400 զինուոր ալ աւելցուց ,
որով խումբը այժմ 1200 զինուորներ ունեցաւ : Տէլի-
պաշին զանոնք դարձեալ իր առջել ձգելով , տարաւ-
Բագդաս ըսուեցած տեղը և իսքեան ընել տուաւ :

Այս աշխրէթներուն բարբարոսութիւնը իր գագաթ-
նակէտին հասած էր այնպէս որ երկրագործ ժողովուրդը
ախ կը քաշէր անոնց ձեռքէն : Այս անգութ աշխրէթ-
ները անպատիժ կը ծնծէին խեղճ ժողովուրդները ըսե-
լով անոնց .— արտերնիդ վերցուցէք մեր ոչխարներու

1. Տէղ մը բնակեցնել , հաստատել ընտանիքով , հող-
տեղ տալ :

առջևէն։ Այս առթիւ շատ թուրք Աշուղներ երգեր հնարած են, որոնք ցարդ կ'երգուին։

Մըտըլ—Այս տէտի, Աշրէթ եէկենլէր, Ֆահրատ պին պաշը յա պօյուն էջնլէր, Գոյունուն էօնիւնտէն թառայը գալտըր տէյէնլէր, Ռագդայատա իսքեան կիթտի Շէրէֆլի։ Պէկ ախլի։

Մըտըլ—Ալին ըսաւ։— Քեռորդի ցեղեր, Ֆահրատ հազարապետին ճիտ ծռող եղեր, ոչխարաց առջևէն արտի վերցուր ըսողներ, Ռագդա հասաւատուեցան Շէրէֆլի ու Պէկ-ախլին։

Այս Արգը ճիշտ հարիւր տարուայ երգ մըն է, զոր լուսանոդի տէր Օհան երբեմն իր սենեակին մէջ ոգեռուած կ'երգէր իր գեղեցիկ ձայնով։ Թէև այս երգը մեզի համար մեծ նշանակութիւն չունի, բայց այդ աշնորէն ցեղերը նուաճողը հայ մը ըլլալուն համար, ուղեցի գրել այս մէկ տունը, իբր յիշատակ անմահ տէր Օհանի։

Այս դէպքերէն յետոյ Ֆահրատ էֆ. գնաց իր խրմաքով Պաղտատ և հոն տարի մը բազմաթիւ քաջագործութիւններ կատարելէ յետոյ նորէն դաւաւ Ատանա։

Ահա այս կերպով վարեց նա իր պաշտօնը 12 տուրի, ամէն տեղ կարդ ու օրէնք, ապահովութիւն և խաղաղութիւն տանելով իրեն հետ։ Երբ թուրք կառավարութեան դինուոր պէտք ըլլար, նա կը մանէր տաճիկ գիւղերը և գիւղաքաղաքները և բռնի զօրք կը ժողվէր։ Նա սկսաւ իր պաշտօնն 1802 թուոյն Սուլթան Սէլիմ Գ.ի օրով, 1807ին Սուլթան Մուսթաֆա Գ.ի օրով և 1808ին Սուլթան Մահմուտի ժամանակ, մինչև 1814 թուականը։ Իւր վերջին օրերն էր երբ նա Սնտրունի կողմերը գնաց, և Քէշիշ գետի քովը թուրք

գիւղի մէջ զինւոր կը հաւաքէր. այդ կողմերը Նիւրփէտ անուն 80 տունէ բաղկացած գիւղ մը կար, կէսը հայ, կէսը թիւրք։ Եղանակը գարնանային էր եւ 1200 ձիերուն համար պէտք էր կանանչ խոտ։ Տէլիները բարակ և նուրբ խոտ կ'ուզէին ձիերուն կեր տաշու համար, ուստի տեղւոյն թիւրք գիւղապետը 100ի չափ հայեր ժողվելով բերաւ տէլիներուն քով, որպէս զի խոտ քաղեն։ Ֆարհատ էֆ. ցասմամ վանեց հայերը եւ գիւղապետին ալ քանի մը խարազանի հարուածներ տալով ըսաւ, թէ կնավուրներուն ժողված խոտը թրքաց ձիերուն համար պիղծ կը համարուի, ինչպէս անոնց հացն ու ջուրը։ Թիւրքը պէտք է թրքաց հացն ուտէ։ Ասոր վրայ բոլոր ձիաւորները թրքաց տուներու մէջ հիւրընկալուեցան։ Թիւրքերը ստիպեալ հոգացին անոնց կերակուրը, ան-կողինները և ձիերուն համար՝ խոտ։

Այս գիւղին մէջ հայերը խարիսուլ եկեկեցի մ'ունէին, նոյնպէս խեղճ քահանայ մը. ասկէ զատ հոն կը գտնուէր համեստագործ Մենակունոց անուն Զէյթունցի մը։ Այս հերոսը ճիշտ Տէր Օհանի թաղէն և իր ծանօթ ծուխերէն միոյն կը պատկանէր։ Հազարապետը հեռուէն հեռու լսած էր թէ, այդ մարդը այս գիւղին մէջ կը գտնուի, կէս գիւղերին զայն իրեն կանչել տուաւ եւ զինքը անմիջապէս ճանշնալով հարցուց թէ ինքն ալ զայն կը ճանչնայ։ Խեղճ արհեստաւորը, թէեւ ճանչցաւ բայց չէր համարձակեր յայտնելու։ Քիչ յետոյ իրարու հետ աւելի ժանօթանալով, համարձակեցաւ յայտնել, մինչդեռ Տէր Օհանի աշքերէն արցունք կը հոսէր, երբ խմացաւ թէ ամբողջ Զէյթունը իրեն կարօտը կը քաշէր։ Տէր Օհան լալով համբոյր մը զրոշմեց հերոսին ճակարին քսելով։ «այո, ես այն մեղաւոր քահանան եմ. կ'աղաչեմ, գնա տեղւոյս քահանան որ եւ ըսէ անոր որ չը մոռնայ խորդատեսեմ, եւ սրբութիւնն իրեն հետ առ-

նելու, վասն զի կ'ուզեմ խոստովանիլ և սրբութիւն առնել»։ Զէլթունցին անմիջապէս կատարեց հրամանը, գիւղի քահանան եկաւ և Տէր Օան քահանան արտասւալից աչքերով խոստովանեցաւ իր կեանքի գաղտնիքը եւ սրբութիւնն առնելէ յետոյ պատուիրեց քահանային, որ ոչ մէկուն այս գաղտնիքը չյայտնէ ու անոր 3000 դր. նուիրեց գիւղին եկեղեցին նորոգել տալու ։ Իսկ իրեն հայրենակցին ալ առաջարկեց, որ 15 օր մինչեւ իր հրաժարականը տալը և վերադառնալը սպասէ իրեն, որպէս զի միասին Զէլթուն վերադառնան։ Միւս օրը գիւղախումբը մեկնեցաւ թէպի Ա.տանա իրեն հետ տանելով 8 թիւրք զինուրներ այդ գիւղին։

Ֆարհատ էֆ.ի այս վերջին մուտքը Ա.տանա շատ փառաւոր եղաւ, 1200 զինուրները երկու կարդի վրայ շարած էր, իսկ թմբկահարներն ալ գնդին առջեւէն կ'ընթանային։ Գրիթէ բոլոր Ա.տանացիք քաղաքէն դուրս ելած էին հրաժարականը իր գնդով դիմաւորելու։

Գունդը վալիին պալատը մտաւ, իսկ Ֆարհատ էֆ. վալիին ներկայանալով սուրճ մը խմեց, յետոյ Մէննէն Պէյը եւ Եկէին աղան գացին վալիին Ֆարհատ էֆ.ի հետ, որ անմիջապէս իր հրաժարականը առւաւ վալիին և նա դժկամացաւ և չէր ուզէր, որ Ֆահրատ ձեռքէ ելնէ, զի այսպիսի մարդ մը և հաւատարիմ խմբապետ գտնեւը դիւրին չէր, բայց Ֆահրատ խոստացաւ վալիին իր տեղ ուրիշ քաջ մարդ մը գտնել եւ իր խոստամն ալ կատարեց, իր ճիրիտի հակառակորդ Ա.տան Ալին վալիին ներկայացնելով, որը գիւղապետ կարգեց։ Վալին, Շէրիֆ բաշան, որ նորեկ էր, հարցուց Ալին՝ իր մէկ ականջի պակասութեան պատճառը։

Ա.տան Ալին պատմեց ինչ որ պատահած էր։ Ա.տոր վրայ Ֆարհատ էֆ. իր մատուցած մնձամնձ ծառայութիւններուն եւ քաջադործութիւններուն իբրեւ պարզե-

գովասանական վկայագրեր ստացաւ վալիէն։ Մնաք բարովի ասեն վարչական ժողովի ներկայութեան՝ յանկարծ ինքզինք յայտնեց հետեւեալ խօսքերով։ «Բաշաէֆ., ես Զէլթունցի հայ եմ, անունս է Տէր Օհան, մենք Դավուղը Պէօյիւկ օղու մեծ գերդաստանին կը պատկանինք, որ 8-10 տունէ կը բաղկանայ եւ առնըւաղն 40-50 զինակիր քաջեր ունինք»։ Երբ վալին եւ հանդիսականք այս անակնկալ յայտնութիւնը լսեցին, քանի մը բոպէ ապշած մնացին իրարու երես նայելով (միայն Մէննէն Պէյին յայտնի էր այդ գաղտնիքը, որ մինչեւ ցարդ իր խօսքին հաւատարիմ մնացած էր)։ Ինչո՞ւ կը զարմանաք», ըստ քահանան, անոնց զարմանքը տեսնելով, «Աստուծոյ քով ազգի կրօնի իրարութիւն չկայ, ուրեմն քահանայ մ'ալ կարու է քաջ և կարիճ ըլլալ»։ Մէննէն Պէյը ընդմիջեց. «Քահանային ըստածները շատ ճիշդ են, անոր համակարծիք և համամիտ եմ»։ Վալին երբոր զայս լսեց, սրտմտած բացագնչեց. «միթէ այսպիսի բան կարելի՞ է» և ապա աւելցուց. «Եթէ քահանայ ըլլալդ գիտնայի՞ քեզ այսքան գովասանական վկայականներ չէի տար»։ Իսկ քահանան իր կարգին պատասխանեց. «Եթէ դուք ալ այս վկայականները չտայիք՝ Ա.տանա քաղաքը ձեր գլխուն փուլ կը բերէի»։ Երկուքին ըստածները, թէեւ իրենց սրտէն բղիսած, բայց այդ միջադէպն առանց պատահարի անցաւ։ Ապա վալին հարցուց մեր երբեմնի հազարապետին թէ ինչո՞ւ համար ինքզինքը յայտնեց դեռ հայրենիք ըլվերադած։ Քահանան պատասխանեց յիշեցներով անոր Ս. Ա.եւարանի հետեւեալ խօսքը. «Իմ անունս կուսակալներու ժողովի ներկայութեան խոստովանեցէք»։ և յետոյ աւելցուց. «Ես այս կերպով ըստ Ս. Գրոց իմ պարտքը կատարած եղայ, եթէ ինքզինքս չյայտնէի, այդ գաղտնիքը ինծի համար սրտի ցաւ պիտի ըլլար,

իսկ այժմ խղճահարութենէ դերծ կը մնամ»։ Եւ հաշտուեցան։

Վերջին հրաժեշտէն յետոյ վալին Պղտիկեանին յանձնարարեց որ քահանան իր տունը հիւրընկալէ, բայց քահանան չընդունեց, որովհետեւ ինքը Մէնէնէն պէտին հիւրն էր։ Հետեւեալ օր Պղտիկեան Մէնէնէն Պէյջին տունը գալով՝ լալով՝ ներողութիւն խնդրեց անկէ 12 տարի առաջուայ այն չնշին հանգանակութեան համար։ Քահանան շատ դժուարաւ համակերպեցաւ անոնց տունը հիւրընկալուելու։ Մէնէնէն Պէյջը, եկէն աղան եւ քահանան մշասին գացին Պղտիկեանի տունը, ուր հրաւիրւած էին նաև կուսակալը եւ քանի մը բարձրասահճան պաշտօնեաներ։ Ճոխ էր սեղանը եւ ուրախ։ Հրաւիրեալները գոհ սրտով մեկնեցան Պղտիկեանի տունէն, ուր մրայն քահանան մնաց իրը հիւր։

Տէր Օ՛ան ունէր 3 ձի, որոնց միոյն վրայ կը հեծնէր. իսկ մրւս երկուքը իւր ետեւէն «ետակ» կ'երթային. այս պատիւ մ'էր, որ մեծ մարդոց կը արուէր, ունէր նաև բեռնակիր ջորի մը, որուն տաճկերէն սէյսանէ կ'ըսուի։ Ջիերուն համար ձիապան մը և ջորեպան մը բռնեց և իր ընկեր Զընքուշի երկու հայերը իրեն կանչեց եւ ըսաւ, որ իրեն ընկերանան մինչև Զէյթուն։ Անոնք այս առաջարկը սիրով ընդունեցին։ Ճամբու պատրաստութիւններ տեսնելէ վերջ, վեց օր յետոյ Պղտիկեանը երեք ընկերներով եւ քահանան իր սպասաւորներով եւ տասը ձիաւորներով մեկնեցան Ատանայէն դէպի Սիս, Տէր Օ՛անը ճամբու դնելու համար։ 3000ի չափ թէ թուրք եւ թէ հայ երկու ժամանան տեղ իրեն ընկերացան։ Իսկ քաղաքին մէջ այդ օրերը խօսքին նիւթը Տէր Օ՛անի յայտնուիլն էր։ Երբ Սիս հասան, անմիջապէս ներկայանալով Տ. Կիր. Ա. Կաթողիկոսին՝ մանրամասնօրէն պատմեց հոգեուր հօրը և մի օրհնու-

թեան կոնդակ խնդրեց իր քահանայական պաշտօնի շարունակութեան համար։ Նորին Ս. Օծութիւնն ալ հաճեցաւ։ Այդ կոնդակը գրուած էր հետեւեալ կերպով։

«Սո. Զէյթունի առաջնորդ Արհիապատիւ Տ. Մարտիրոս Եպիսկոպոս, Սիրելին մեր ի Քրիստոս»։

Այսու հայրազետական կոնդակաւս ազդարարեմք Զեղ վասն քահանայի սիրելոյն իմոյ, քաջամարտիկ զօրավարին Տէր Օ՛ան Ղալուղը Պէօյրւկնեց, զի ի ժամանելն առ Զեղ՝ սիրով ընկալիք զնա, որպէս անառակ որդի, «զի կորուսեալ էր եւ գտաւ»։ Մի միայն պատուիրեալ է նմա ապաշխարել, աւուրս քառասուն, ծոմապահութեամբ և սալմոսիւք։ Ի լրումն քառասուն աւուրց պատարագ մատուացէ ի սրբավայրի վանուցդ։ Եւ ապա հրամայեալ է նմա իջանել ի Զէյթուն յեկեղեցիւն Ս. Մարգարի թաղին իւրոյ. անդ քահանայական պաշտօն կատարեսցէ մինչեւ ցմահ։ Սովիմք բաւականանալով ողջ լերուք տերամբ ի Քրիստոս։

Գրեցաւ կոնդակս ի. Սպասաւոր ի թուին Հայոց ՌՄԿԴ. Ս. Լուսաւորչայ Աջոյ Հոռի ամսոյ իթ, Կիրակոս Ա. Կաթողիկոս Հայոց յամի փրկչին 1814 Հոկտ. 4։ Տանն Կիլիկիոյ

Տէր Օ՛ան այս կոնդակը ստանալով 4 օրէն հրաժաշաը տուաւ թէ նորին Ս. Օծութեան եւ թէ Ատանայի Պղտիկեան համի Աւետիք աղային և անոր ընկերներուն և մեկնեցաւ իր հետեւորդներուն հետ դէպի նիւթիէտ (1) գիւղը, ուր գտաւ Զէյթունցի Մենակոս-

1. Այս գիւղը Սաէն 14 ժամ հեռու անոր արեւելեան կողմը կը գտնուի։

նոց հերոս գործաւորը : Հետեւեալ օրը այս Զէյթունցին ալ հետերնին՝ Դ ձիաւոր մեկնեցան Նիւրփէտ գիւղէն դէպի Շիվլիկի, Պունտուխ, Թռնուզ և չորս օրէն հասան Զէյթունի Ս. Սատուածածնայ վանքը, առանց իւրենք զիրենք մէկու մը յայտնելու : Տէր Օ՛ան Զէյթունէն մէկնած էր 1802 հոկտ. ամսուն, նոյնպէս 12 տարի յետոյ 1814 հոկտ.ին կը վերադառնար Զէյթուն . այս երկար տարիներու ընթացքին մէջ իր ծնողաց նամակ մը անդամ չէր գրած : Շահած էր գրեթէ 100,000 դր. : Զէյթունի առաջնորդը մեծ ուրախութեամբ աւետեց Տէր Օ՛անի գալուստը անոր ծնողացը . իսկոյն հայրը, Օ՛ան աղան, եւ մայրը Գոհար խաթունը, Երէցկինը Սնազըն խաթունը՝ եւ իր մէկ հատիկ զաւակը խամշոր Սարգեսը, ազգականք, թաղեցիք, Զէյթունի չորս իշխանները, նոյնպէս Յ եկեղեցեաց քահանաները վարկենապէս վանքը լեցուեցան նորին արժանապատութեան բարեգալուստ մաղթելու . տեսարանը շատ յուզիչ էր : Երբոր Տէր Օ՛անի ծնողլքը եւ բարեկամք տեսան զինքը, անոնց աշքերէն հեղեղի պէս ուրախութեան արդունք կը հոսէր . ասկէ յետոյ սրտափուխ բաժակածառեր արտասանուեցան Սրբազն և զիսկոպոսին կողմէ պատրաստըւած ճոխ սեղանին վրայ :

Տէր Օ՛ան թէեւ այսքան տարինեւ, իբր Օսմանցի շատ տեղեր և զանազան քաղաքներ պարտած էր, սակայն և այնպէս նա իր կենացը մէջ ամենեւին ողելից ըմպելի չէր գործածած . Երբոր նա բաժակածառ արտասանէր, ճեռքը գաւաթ մը պաղ ջուր կ'առնէր միայն . Երբ իրեն ատոր պատճառը հարցուէր, կը յայտարարէր թէ Կարգաւորի մը ոգելից ըմպելիք գործածելը մոնվայիլ է, բաց անտի մարդ պէտք է առանց ոգելից ըմպելիք խմելու ոգեւորուի, զի մանուկներն ալ կ'ոգեւորուին այշ կերպով : նոյն ուրախութեան սեղանին

վրայ Եպիսկոպոսը ի լուր ամէնուն ուրախութիւն պատճառեց : Թէև 4 իշխանները աղաջեցին Եպիսկոպոսին որ տէր հօրը թոյլատութիւն ընէ իր տունը իջեւանելու, բայց Տէր Օ՛ան բացէ ի բաց մերժեց ըսելով, ևս 12 տարի թիւրք թագաւորներուն ծառայեցի, ուստի հիմա պէտք է ինձ 40 օր իմ Աստուծոյս ծառայել ապաշխարանքիս համար : Իշխանները անոր այս խօսքին վրայ համաձայնեցան : Յետոյ իր զաւակը եւ երէցկինը վանքէն իջան Զէյթուն . իսկ ծնողքը մնացին անոր հետ մինչև 40 օրուան ապաշխարանքի վախճանը . նա ամենայն ջեռմեռանդութեամբ սաղմոս կարդալով և ծոմապահութեամբ վերջացուց իւր ապաշխարանքը :

Երբոր քառասունքը լրացաւ, վանքի եկեղեցւոյն մէջ հանդիսաւոր պատարագ մատոյց, որուն ներկայ էլին Զէյթունի բոլոր իշխանները և իր ազգականք, նոյն պէս վեց եկեղեցիներու քահանաները : Այս առթիւ նա մատաղներ մորթել տուաւ, իր ջորին վանքին նուիրեց և զրեթէ հաղար տնւոր Զէյթունցիներու նուէրներ բաշխեց ըստ արժանույն և հարիւր մարդու ալ մեծ ճաշկերոյթ տուաւ : Կէս օրին խուռն բաղմութիւնը շարականներ երգելով հանդիսաւոր կերպով եղիսկոպոսի պէս Զէյթուն՝ իր տունը իջեցուցին առօք փառօք : իրեն զինակից Զնքուշցի երկու հայերն ալ, Սրբին և Խաչօ, երբ Զէյթունը ազատ գիւղաքաղաք մը տեսան, չուզեցին անկէ բաժնսւիլ, սակայն յետոյ Սրբին իր հայրենիքն երթալով՝ ա՛լ ետ չվերագործաւ : Իսկ Խաչօն Զէյթունի մէջ ամուսնանալով հոն մնաց (այժմ անոր սերունդը կը բնակի Պօղպայիր թաղը եւ անոնցմէ Խաչօ անուն կարիճներ անպակաս են) եւ ՚իր սերունդը Սնան-պարտիզինք կոչուեցաւ :

Այսուհետեւ Տէր Օ՛ան Ս. Սարգիս եկեղեցւոյն վերաշնութեան ձեռնարկելու նպատակաւ վանքը գնաց

խորհրդակցելու Եպիսկոպոսին հետ, բայց Եպիսկոպոսը չթոյլատրեց առարկելով թէ օսմանցիութեամբ շահուածդրամով եկեղեցի չչինուիր, որովհետեւ սրբապղծութիւնն կը համարուի (1)։ Տէր Օ՛անին աղաջանքն և պաղատանքը ի գերման ելաւ ու եկեղեցւոյն վերաշինութիւնը յետաձգուեցաւ մինչեւ 1833 թուականը։

Զէյթունի պատմութիւնը ցոյց կուտայ թէ՝ այս Հայ Լեռան աղատասէր ժողովուրդը, կղեր ու աշխարհական, միշտ միասին գործած են պատերազմի ասպարէզին մէջ։ Աւր տեղ որ աշխարհական մարդը կ'ընկըրեկը՝ եկեղեցականն առաջ կ'անցնէր, ուր որ սուրբ անզօր կը մնար՝ խաչը իր զօրութիւնը ցոյց կուտար։ Այսպէս եղած է մշշտ հայու ճակատագիրը դարերէ ի վեր։ Քաղաքականութեան հետ ձեռք ձեռքի տալով քալած է հայաստանեայց եկեղեցին։ աշխարհական իշխանին մօտ բազմած է դրեթէ միշտ եկեղեցւոյ պաշտօնեան, և առանց կողմանակալութեան պէտք է խոստովանիլ, թէ վարչական այս եղանակին եթէ ունեցած է իւր յոռի կողմը՝ շատ անդամ, իիստ շատ անդամ օգտակար եղած է եւ պիտի ըլլայ այն, միայն թէ իրենց կոչումը եւ պարտականութիւնը լաւ ըմբռնելով մեր սրբազնն ու սուրբ հայրեր՝ հետեւող լինին իրենց հայրենասէր ու

1. Հիմակուան խելքը ան ատենուան խելքերէն շատ կը տարբերի։ Տէր Օ՛ան դժբաղդաբար չէր գիտեր դպրոցներու օգտակարութիւնը և անհրաժեշտութիւնը։ Եթէ նա իր դրամին գոնէ կէսը յատկացնէր դպրոց բանալու՝ աւելի օգտակար հանդիսացած պիտի լինէր եւ հետեւաբար աւելի նպատակայարմար կերպով ծախսուած իր դրամը։ Բայց պէտք չէ մոռնանք նաեւ, որ այն առեններն Երուսաղէմ ուխտի երթալը մեծ առաքինու-

անձնուրաց նախորդաց օրինակին, որոց ազնիւ ու պաշտելի յիշատակը յաւէտ անմոռանալի մնացած է ամէն հայու սրտին մէջ։

Զէյթունցիք տեսնելով, որ Մարաշի Կառավարչաց յաջորդաբար մղած պատերազմներու առերեւոյթ պատճառը տուրքերուն գանձման խնդիրն է, զոր միշտ կը պատրուակէին նոքա, ուղեցին մէջտեղէն վերցնել այս պատճառը, նորոգել տալով այն հրովարտակը, զօր յաջողած էր Հէյթում քահանան ձեռք բերել սուլթան Մուրատ Դ.ի կողմանէ։ Ուստի խնդրեցին Տ. Օ՛անէն, որ Պոլիս երթալով՝ դիմէ սուլթան Մահմուտին նոյն խնդրոյ կարգադրութեան համար։ Հայրենասէր քահանան յանձն առնելով իւր ժողովրդեան խնդիրը՝ մնենեցաւ դէպի մայրաքաղաքը իւր հետ տանելով ծանօթ հրովարտակը։

Երբ պատրիարքարան մանելով ողջունեց ժամանակին Սաեփան Աղաւնի կոչեցեալ պատրիարքը՝ սա առանց փոխադարձ ողջոյնի սկսաւ յանդիմանել զքահանայն որպէս ապստամբապետ (Նորա ո՛վ եւ ի՛նչ նպատակաւ գալը պատրիարքարանի ծառաներէն իմացած էր)՝ «դուն քահանայ չես, ո՛չ ալ քու ժողովուրդդ քրիստոնեայ, վասն զի քրիստոնէին չի վայելեր զէնք կրել ու սուր գործածել թագաւորին դէմ, որ Աստու-

թիւն մը և անհրաժեշտութիւն կը համարուէր եւ հետեւաբար չենք կրնար դատապարտել Տէր Օ՛անի ընթացքը։ Զմոռնանք սակայն յիշելու այն կէտը որ Զէյթունցին շատ վնասուած է իր անուսութեան պատճառաւ։ ամերով քաղաքի մէջ եւրոպական լիզու մը գիտցող չկայ բաց ի ծանօթ Պ. Սմբատ Բիւրատէն, ան ալ դժբաղդաբար բացակայ է, եւ այս իր անհաճոյ հետեւանքները կունենայ, երբ հիւլատոսներ կամ եւրոպացիներ այցելեն Զէյթուն։

ծոյ փոխանորդն է»։ Տէրաէրը զայրացած պատասխանեց «Հայր սուրբ, մննք ապստամբ չենք, այլ քաջութեամբ կը պաշտպանենք մեր արդար իրաւունքը և սուլթան Մուրատին մնդի շնորհուած առանձնաշնորհութիւնը՝ որ այժմ խլել կ'ուզեն մեր ձեռքէն բռնի ու սուրի զօրութեամբ, ատոր համար կը պարտաւորինք մենք ալ հարկ եղած ատեն սուր գործածել, եթէ տյապէս չսնէինք, շատոնց Զէյթունը հիմնահատակ կոռծանած էին, մեր անունն ալ ջնջած երկրիս երեսէն։—իւր անձը և իւր իրաւունքը պաշտպանելը ապատամբութիւնն է, հայր սուրբ»։

«Պատրիարքի մը հայր սուրբ կ'ըսե՞ն, անսպիտա՞ն, գոռաց բարձրաշնորհ սրբազնը, դու բնաւ քաղաքավարութիւն չ'ունիս եղեր»։—«Հապա դո՞ւն հայր սուրբ, ես ողջունեցի զքեզ, երբ ներս մըտայ, դուն առանց ողջոյնս ընդունելու եւ այս երկար ուղեւորութեանս որպիսութեան մասին առանց բառ մը արտասանելու՝ սկսար նախատինքներ թափել գլխուս։ ես քեզ հայր սուրբ կոչեցի, թէև այդ անուանակոչութեան արժանի մէկն ըլլալու երեւոյթը չ'ունիս, բայց դուն իմ ասամբանիս համապատասխանող տիտղոսն իսկ զլացար, քահանայութիւնս անդամ կ'ուրանաս, մինչդեռ գիտեսթէ Զէյթունի եկեղեցեաց աւագ քահանան եմ եւ տիշօք երիցագոյն քան զքեզ, մանաւանդ գիտես, որ հաւարակաց վերաբերող գործի մը համար նկած եմ, եթէ այսպէս վարուելով քու պարտականութենէդ լսոյս տալ եւ ֆէրմանի նորոգութեան խնդիրը խափանել կ'ուզես, ըսէ՛ ինձ, որ գլխուս ճարը նայիմ։ այսուամենայնիւ եթէ այս գործին յաջողութեանը համար չաշխատիս կամ արքեւք ըլլալ ուզես՝ քեզի, կը ճանչցընեմ, թէ ովէլ է Տէլի-քէշիչը։

Պատրիարքն այս յանդուգն խօսքերը լսելով աւելի

քորրոքեցառ և ե ասա խճին երը կանչելով հրամայեց՝ որ այս խէն թը ը խուցի մը մէջ փակեն առանց հաց ու ջուր տալու, եասախնձիները շատ գդուարութեամբ յաջողեցան պատրիարքի հրամանը կատարել։ կը մաքառէր նա կատաղութեամբ, ինչպէս առիւծ մը՝ զոր կ'ուզեն գառագեղի մէջ փակել։

Հետեւեալ օրը Պոլսոյ առաջնակարգ գերդասաաններէն մէկին ներկայացուցիչը՝ Թիւթիւնհանք, խմանալով այս դէպքը, պատրիարքարան եկան ու Տէր Օհանը պատրիարքի ձեռքէն առնելով իրենց տունը տարին ու խորհուրդ տուին իրեն, որ առանց ողատրիարքէն ու պարիարքարանէն բան մը սպասելու՝ ինքն անձամբ ներկայանայ սուլթան Մահմատ կայսեր, եթէ կ'ուզէ որ իւր խնդիրը շուտով լուծուի, վասն զի, ըսկն, պատրիարքարանը աշխատելու ալ խոստում տայ՝ ամիսներով, տարիներով կը ձգձգեն խնդիրը և այս կերպով միհամեծ վեածներու և վատանքներու կ'ենթարկուի գարձեալ Զէյթուն։ Այսու ամենայնիւ եթէ խնդիրդ համելի շնորի սուլթաննին՝ կեանքի վտանքի մէջ կ'իյնայ։

«Ի սէր աղդիս ու հայրենեացս սկատաստ ևմ կեանքս տալու», պատասխանեց քաջապիտ եկեղեցականը։ Սյունէեաւ աղդու բողոքագիր մը պատրաստել տալով յիշեալ Թիւթիւնհանք՝ յանձնեցին քահանային առաջարկելով միայնգամայն, որ իւր զգեստի ձեւն ալ փոխել տան եւ Պոլսոյ քահանայից տարազովն զգեստ հազցընեն իրեն, վասն զի իւր հագածն էր «չուխաշալվար», մէջքը «կահորի շալ», ոտքը «կիւլ չէֆտալի» կոչուած Սյունթապու կարմիր կօշիկ, գլուխը միծ ֆէս մը եւ ֆէսին վրայ փաթաթուած թանկագին լահորի շալ մը, այնպէս որ զինքը տեսնողները թիւրքէններու ցեղապետ մը կը կարծէին։

Տէրաէրը չընդունեց այս ճեւափսխութիւնը՝ ըսկով

«իմ քահանայութիւնս հոգւով է եւ ոչ ձեւով . Կթէ Աստուած ուղէ՝ կարող է օգնել ինձ այս ձեւին տակն ալ» : Եւ այսպէս Յ օր վերջը աղերսագիրը ի ձեռին դնաց կեցաւ Առվլթան Պայազիտի հրապարակը, ուրիէ պիտի անցնէր կայսրը մզկիթ երթալու համար, Քիչ վերջը այնտեղ հայաքուղ ահազին բազմութիւնը սկսաւ տատանիլ ծովածուփ ալեաց նման, եւ պերճաղգեստ հեծեալ պաշտօնակալներու ետեւէն երնւցաւ սուլթան Մահմուտի վեհափառ գէմքը, որ խորին տոլաւորութիւնը մը կը թողուր բոլոր տեսողաց վրայ :

Քահանան մօտեցաւ ու բարձրագոչ ձայնիւ աղաղակեց՝ «Բատիշահը՝ մ նազար գըլ արզուհալըմա — Տէ՛ր արքա, ո՛ւշ դիր աղերսագրոյս» : Ամէս կողմէ «Սուս օլ — լուէ» ձայնին հետ մի քանի ապտակներ ալ իջան խեղճ քահանային քթին բերնին, բայց նորա աղաղակ արդէն արձագանք տուած էր հրապարակին մէջ և մինչեւ կայսեր ականջը հասած, որը ձին կեցընելով՝ հրամայեց իր մօտ տանել քահանան : Բազմութիւնը իսկոյն ճեղքուելով ճամբայ բացաւ յադուգն եկեղեցականին եւ հիացմամբ կը նայէր նորա գրաւիչ կերպարանքին, յաղթ հասակին ու համարձակ շարժուածքին :

Երբ ներկայացաւ սուլթանին՝ անոր քղանցն համբուրելով բարձրացուց աղերսագիրը, զոր առաւ անմիջապէս ու կարդաց նա, և ստորագրութեան նայելով ըստա՝ «Իմզանըզ բարազ աըը, սիզտէ բարազ գըլըզ եօք, սահինէն բարազ մը սընըզ, — քահանայ ստորագրած էք, բայց քահանայի կերպարանք չ'ունիք . արդարեւ քահանայ էք» : — «Եվզէթ, շէվքէթլում, գուլունըզա Տէկի քէշիչ տէրէր, օն իքի սէնէ միւթէմատիշէն պին իքի եիւղ աթլը իւէ Հալէպ, Ատանս, Գօնեավ վէ Պաղտատ ճիշարընտա տէլիպաշըլըզ իտէրէք տէվլէթիմին խըզմէթիւնտէ պուլունմըզմ . — Այո՛, վեհափա՛ռ

տէր . ծառանիդ խենդ տէրտէր կը կոչուի որ 42 տարի շարունակ 1200 ծիաւորներով ծառայած է տէրութեանս Բերիոյ, Ատանայի, Խկոնիոնի եւ Պաղտատի կողմերը տէլի պաշութիւն ընելով» (տեսակ մը զինւորութիւն) :

Սուլթանը տէր Օ՛անի այս խօսքերը լսելով գո՞նից և հրամայեց երեք սուսերակիր փաշաններու, որ գանի ձիու վրայ նստեցնելով պատրիարքարան տանին, վասն զի, ըսաց, շատ սիրեցի այս մարդը իւր համարձակախօսութեանը համար . խոստացաւ միանգամայն անոր, որ երեք օրէն պիտի կատարուի իւր խնդիրը : Եւ իրօք երեք օր վերջ վաւերացեալ հրովարտակը պատրիարքարանն եկաւ յատուկ պաշաննէին մը ձնուանմբ ոոկնիւ կուռ խաչի նշան մ'ալ հետը մէկտեղ՝ իւր արքայական քարեւներն ալ կը զրկէր նորա հայրենակիցներուն : Այս քարեւներն ալ կը զրկէր նորա հայրենակիցներուն : Այս խաչը, որ շատ գեղեցկակերտ շինուածք մ'եր, իւր կենացանութեան՝ գլխարկին վրայ կը կրէր Տ. Օ՛ան, իսկ այժմ Ս. Սարգիս եկեղեցւոյ սաղաւարտին ճակատը գամուած է :

Երբ որ բաշաններու առաջնորդութեամբ եւ հետեւորդներու խուռն բազմութեամբ պատրիարքարան հասու քահանան, աղջեցաւ պատրիարք սրբավանը եւ սաւ քահանան, ակնածութեամբ ներս հրաւիրելով քահայարդանօք ու ակնածութեամբ ներս հրաւիրելով քահանային ուղեկցող պաշտօնեանները՝ պատուասիրեց զանոնք ըստ սովորութեան, նոքա ալ իրենց եղած հրամանին համեմատ ըսին՝ «Մեր վեհափառ տիրոջ կողմանէ կը ամսնարարեմք ձեզ այս աղնիւ քահանան, որ արժանավայել կերպով կրտասիրես» : — Ամենայն սիրով կ'ընդունիմ», պատասխանեց պատրիարքը եւ քահանային ճակատը համբուրելով՝ իրմէ վեր նստեցուց :

Տէլի քէշիչ, որ խօսելու կարգը եկած առեն ամենէն չէր գիտեր համբերել, ըսաց . «Սրբազն հայր, ասկէ առաջ, երբ քեզի ներկայացայ ութիւստոսով խօ-

աեցայ, անարգեցիր զիս ու բանտարկեցիր, իսկ այժմ, որ աշխարհային իշխանութեան կողմէ կուգամ, կը պատկիս զիս ու կը համբուրես՝ տեսնելով որ յաջողութիւնը իմ կողմս է, —այսպէս պէտք է ըլլալ պատրիարք մը»։ Սրբազնը կարմրելով իւր ունեցած անվայել վարմունքին համար՝ ներուղավթիւն ինդրեց անկէ և աղաչեց, որ անյիշաչար ըլլայ՝ ինչպէս կը վայելէր եկեղեցականի մը։

Այս քահանային համբաւը արգէն աարածուած ըլլալով Պոլսոյ ամէն կողմը, ընդհանուր համակրութեան առարկայ դարձաւ նա, եւ որպէս հայ զիւցազն կը մեծարէին զինքը։ Բայց յայսցանէ կարեւոր գումար մը յանդանակելով յանձնեցին իրեն։ Իսկ Թիւթիւննեանք որոնց մեծ ուրախութիւն պատճառած էր յաջողութիւն, իրեւ մշտնչենական յիշատակ իրենց սիրոյն առ Ս. Եկեղեցիս Զէյթունի՝ նուիրեցին ձեռք մը թանկագին եկեղեցական զգեստ հողաթափավ, երկու շապիկով ու երկու ուրարով հանդերձ, հատ մըն ալ թաւշապատ իւղաբերից աւետարան, արծաթեայ ոսկեզօծ գեղեցիկ նըկարներով՝ նոյնպէս մէջի պատկերները ու գլխագիրները ոսկեղօծ։ Այս ձեռագիր աւետարանը, որ խիստ մաքուր ու գեղեցիկ դրուած է եւ որուն ձեռագիր ըլլալը մանրակիտ զննութենէ մը յետոյ միայն կարելի է հասկանալ, հնագէտներ 50 ոսկեոյ գնահատեցին և ուղեցին առնել, բայց Զէյթունցիք չի հաճեցան վաճառել աղնիւնձնաւրութեան մը մէկ յիշատակը։

Անոր յիշատակարանն այսպէս գրուած է.

«Սուրբ աւետարանն Ուլնիոյ Ս. Սարգիս եկեղեցւոյ սուիրեցի ձեռամբ քաջարի Տ. Օհան քահանայի, ի յիշատակ Թիւթիւննեանց տոնմի կ. Պոլսեցւոյ։»

«1833 Սեպտ. 14.»

Քիչ մը ատեն Պոլսիս մնալէ յետոյ Տ. Օհան նոռքեալ հրովարտակը և ստացած նուիրները հետն առած-

փառքով պատուավ վերադարձաւ Զէյթուն, ու 1835էն Եւգոկիացի ճարտարապետաց ձեռքով գմբէթաւոր գեղեցիկ եկեղեցի մը չինել տուաւ իւր բերած դրամներովը յանուն սրբոյն Սարգսի՝ նոյն անուամբ մատրան տեղը, որ արդէն նեղ կուգար ժողովրդեան և որոյ մէջ կը հանգչի այժմ իւր մարմինը։

* *

Տ. Օհանի օրովն էր 1836ին՝ Եգիպտոսի փոխարքայ Մէհմեմէտ Ալիի որդին Խպրահիմ փաշա Սուրբա արշաւելով՝ անկէ Փոքր Ասիա անցած ու մինչեւ Մարաշ հասած էր։ Գիտէր զէյթունցւոց քաջութիւնը, ուստի չուզեց այնտեղ յարձակում տալ՝ մտածելով թէ մի գուցէ ձախող հետեւանք մը արատ բերէր ցայն վայր ձեռք բերած իւր զինուորական փայլուն յաջողութեան։ «Զէյթունը քաջ է, չեմ ուզեր անոր դպիլ», ըստած էր նա. այս խօսք հաճելի եկած էր մեր լեռնականաց, եւ կ'ուզէին մեծարանք մ'ընել նմա, ընդ առաջ գնալով անոր, բայց այն օրեր գեպք մը պատահած էր։ Բաշային Այնթապ գտնուած ատեն 7 Հայ հերոսներ Մարաշու հայ երեւելիներէն Թօփալեանը պատահամբ սպաններ էին իւնկիւթիւ կամուրջին վրայ։ Այս արկածէն քիչ վերջը իսլամի փաշան երբ Մարաշ մտաւ՝ Թօփալեանք սպաններոյն արիւնաշաղախ շապիկը անոր ներկայացնելով բողոքեցին զեյթունցւոց գէմ։

Սրդ զէյթունցւոց մեծարանքը նորեկ բաշային յայտնելով հանգերձ այս սպանման իննդրոյն մէջէն ապահով գուրս գալու համար միջնորդ մը պէտք էր։ Այս միջնորդը եղաւ դարձեալ Տ. Օհանը՝ որ գրեթէ միեւնոյն ատենները հասած էր ինքն ալ Պալիսէն։ Աղաչեցին անոր, որ յարմար դատած անձինքը հետն առնելով՝ եր-

թայ բաշային իրեւ ներկայացուցիչ Զեյթունի եւ այն խնդիրն ալ անուշ տեղը կապէ :

Սիրով յանձնառու եղաւ քահանան եւ յիշեալ 7 հերոսները հետն առնելով գնաց ներկայացաւ փաշային՝ մինչ սա պայտաժին բակը աթոռի մը վրայ նստած էր : Մարաշի բնակիչք Հայ եւ տաճիկ խոռոն բազմութեամբ դիմեցին ասոնց ետեւէն, յուսալով թէ բաշան իսկոյն կախաղան բարձրացնել պիտի տար ասոնք ի պատիժ իրենց ոճրագործութեան :

Բաշան հարցուց՝ «Ո՞վ ես գու» : « Զեյթունցի Տէլի-քէշին եմ», պատասխանեց քահանան : Բաշան կրկնեց՝ «Ո՞վ սպաննեց Թօփալիսանը եւ ինչո՞ւ» : Ես, պատասխանեց քահանան, վասն զի Պոլիսէն դառնալուս երբ իմացայ Զեր բարձրութեան Այնթապ մտնելը ու Մարաշի վրայ քալելու խորհուրդը՝ ուղեցի ծառայութիւն մը մատուցանել ձեզ : Հետո գտնուող այս 7 անձանց հետ գնացի ճամբան կարելու Անտոլինի-թուրքաց պետ Զիլֆար-օղու Պաթթալ աղային՝ որ Մարաշի կառավարիչ Պայտղիտ-օղու Սուլէյման բաշային խորհրդով կառաւարութեան գանձն առած կը փախցնէր . ես կը փափառէի ամբողջովին ճնշ գարճնել զայն, բայց չի յաջողցայ . Զիլֆար-օղուն փախաւ, ես ալ հրացանս անոր ետեւէն պապեցի, սակայն դժբախլաբար վրիփեցաւ գնատակը եւ փոխանակ զայն սպաննելու՝ պատահմամբ Թօփալիսանը սպաննեց . — այս է եղելութիւնը : Այսուամենային չուղելով գարճեալ ձեռնունային երեւնալ Զեր բարձրութեան առջեւ՝ յիշեալ Սուլէյման բաշայի 18 հատ փայտակիր ջորիները խլելով՝ նուէր բերի ձեզ : Կ'աղաչեմ, որ հաճիք ընդունիլ զանոնք՝ որշափ ալ որ արժանաւոր ընծայ մը չի համարուին» :

Բաշան տեսնելով քահանային այս աստիճան պարզ ու անկեղծ խոստովանութիւնը եւ առ ինքն ցոյց առւած

յարդանքը՝ պատասխանեց . «Շատ լաւ ըրած էք, չնորհակալ եմ . շատ սիրեցի քեզ միանգամայն եւ Զեյթունը, ուր թուրք միւսելլիմ մը կառավարիչ պիտի զրկէի, բայց այժմ կը փոխեմ այդ խորհուրդս եւ քեզ կը նշանակեմ միւսելլիմ Զեյթունի, վասն զի արժանաւոր ես» . այս ըսկով թանկագին սուր մը բերել տուաւ այնտեղ որ իր ձեռքով կապեց քահանային մէջքը հետեւեալ նշանակալից խօսքն աւելցնելով . «Առողթան Մահմուտ քեզի խաչ տուեր է, ես ալ սուր կուտամ, որ ըստ հարկին գործածես երբեմն միւսը» : Յետոյ հրամայեց, որ բերած ջորիներուն կէսը թողլով՝ միւս կէսն ալ իւր հետ առնէ ու մեկնի խաղաղութեամբ :

Բահանան բաշային առջեւէն գուրս եկաւ զէյթունցի մը յատուկ իւրիստութեամբ եւ 13 հեծեալներով, փողերով ու թմբուկներով՝ մտաւ Զեյթուն՝ ուր մեծ պատուով ընդունեցին զինքը :

Պատկերը լրացնելու համար ասենք եւ այն, որ այս եկեղեցականը վեց նշանաւոր գործ ալ կատարած ունի : Երուսաղէմի Զաքարիա պատրիարքին օրովը 47 անձէ բաղկայած զէյթունցի ուխտաւորներու մը խումբ՝ ուրոնցմէ 47 հոգի կին, իսկ մնացեալը տղամարդ՝ ճանապարհորդութիւնը կ'ընէր ցամաքային ճանապարհով գէպի Ա. երկիրը : Ճանապարհին, Դամակոսին օր մը մնացած՝ որ հասնէին, էն ա զ է կոչուած արաբներս 70 հոգիէ կազմուած աւաղակախումբ մը կարավանի տուաջ կ'ելլէ կողոպտելու համար . զէյթունցիք անձնատուր չըլլալէն զատ՝ աւաղակներէ Յ հոգի կըսպաննեն եւ Յ գերի կը բռնեն, որոնց մէջ եւ աւաղակապետ Շեյխ Սէյխի, իսկ իրենցմէ միայն մէկը կը վիաւորի, որ ետքէն աղեցաւ, Ընդհարումին մէջ Տէլի-քէշիչի ծին ճաթեցաւ, սատկեցաւ, վասն զի տէր հայրը շատ աշխատած էր կոռուին մէջ : Գերիները տարին Դամակոս կամ

Շամ, ուր երկրին կուսակալը քաջարի քահանային լաւ արաբական, մինչեւ 200 ոսկի արժող ձի մը եւ արուածն ի ա մը (թամնկագին վերարկու) նուիւած էր՝ փոխարէն իւր սատկած ձիուն եւ քաջադործութեան ու յաղթութեան աւտզակախմբին դէմ : Նուիրած արուանիան, օձիքը, թեւերը եւ քղանցքին ծայրերը ոսկի թելով բանուած էր :

Երբ որ Ս. Երուսաղէմ կը համնին՝ Աւագ շաբաթ— «լուսաւորեա»ի օրը Ս. Գերեզմանի շուրջը յոյներու հետ մեծկակ կռուի մը կը հանդիպին զէյթունցի և այլ հայեր. այստեղ ալ յաղթութիւն կը տանին լեռնցիք : Զաքարիա պատրիարք իւր վրայ տռած թամնկադին ծաղկեաց փիլոնը կը նուիրէ Տէլի-քէլիշին— Տ. Օհանին՝ ի նշան յաղթութեան, զոր նա մինչեւ ցման, կոնդակաւ մը արտօնեալ, եկեղեցւոյ մէջ իւր վրան կ'առներ :

Մի դէպք ալ Տ. Օհանի կեանքէն:— Թուէս 80 տարի առաջ Մարտչի մէջ հայ վարդապետ մը կը տաճկրնայ: Հայեր որչափ որ կը փափագին յետս դարձնել՝ չեն յաջողեր, ուստի Մարաշու երեւելիներ կը գրեն Զէյթունի տռաջնորդին այս եղելութիւնը եւ կ'աղաջեն, որ այս ուրացողը վանքը բերել տայ եւ յետս դարձնէ իւր նոր կրօնէն: Անոնք կը գրեն, թէ երկու օրէն ուրացողը պիտի մեկնի կեսարիա Սու-Զաթը գծով, ուստի մարդ զրկելու է անոր ետեւէն: Առաջնորդն ալ Տէլի-քէլիշը կը կանչէ եւ կը հրամայէ երթալ բերել, իսկ եթէ անոր գալն անկարելի ըլլայ՝ իրաւունք կուտայ կենազրաւ անել զնա: Տէր Օհան 30 մարդ առ նելով իւր հետ կ'երթայ Սու-Զաթը ըսուած տեղը, որ Զէյթունի արեւմտեան կողմը 6 ժամ հեռաւորութիւն ունի: Անդիէն տեսնելով՝ որ հարիւրաւոր բազմութեամբ կարախնը կուգայ՝ տէր հայուր սուրը կը քաշէ, կը կայ-

նի կարավանի առջեւ ու կ'ըսէ «Յուցուցէ՛ք ինձ մի մարդ, որ հաւատը ուրացեր է. եթէ թաքուցանէք՝ ամնքդ ալ կը կողոպտեմ եւ կը մահացունեմ ալ» . Նոքա ամենքն ալ տաճիկներ էին: Երբոր Տէլի-քէլիշի մերկացուցած սուրը տեսան եւ սպառնալիքը լսեցին՝ տաճիկները ճարահատեալ ցոյց տուին ուրացողը, որ գլուխը կանաչ փաթաթած պարթեց մարդ մըն էր: Կրօնասէր եւ ջերմեսանդ քահանան տեսածին պէս մէկէն ի մէկ ուրացողին ձիուն աս զանդակը եւ անոր սուքը համբուրեց լալագին ձայնով, ալաչեց, պաղատեց, աղերուէց՝ «Հայր սուրքը, արի՛ երթանք մեր վանք, ամիջապէս վեզար, փիլոն տալ կուտամ քեզի մեր աղգասէր առաջնորդէն և զքեղ փոխ առաջնորդ կարգել կուտամ. ահա՛ նորին սրբազնութեան արտօնադիր առ ձեզ ուղեալ, կրինեց տէրտէրը, — արի՛ երթանք, արի՛...»: Ուրացողը յամառեցաւ անկարելիութիւն ցուցուց.— բոլոր աղաչանք պաղատանք տէր հօր կողմէ՝ իզուր: Տէր հայրը այն տտեն կարտվանի տաճիկներուն պատուրեց հանդիսատես ըլլալ նորակրօն Մուհէմէալը Սատըգ է-ֆէնտիին սպաննուելուն. եւ ապա կապել տուաւ զանի չամի ծառի մը (մայրի): Գէր և մախրոտ էր ծառն ալ: Այստեղ այրել տուաւ ուրացողը, վերադարձաւ Զէյթուն, եղածը պատմեց առաջնորդին և չորս իշխանաց. առաջնորդը անոր ճակատը համբուրելով՝ չնորհակալութիւն մատոյց քահանային և հրաման ըրաւ Ս. Պատաշագ մատուցանել. նա ալ կատարեց տէր Յակոբոս եպիսկոպոս Պաստանեանի հրամանը:

Նահիչէ տէրէպէի Գայիշ-օղլու (1) Միւլէյման աղամիւսէլլիմը (տեսուչ) 1849 դեկտ. ամսուն մէջ 30 հեծե-

Հազօրքով եկաւ Ֆրնուղ և տուղ պահանջեց : Ֆրնուղի նախկին վանահայր, ծերունազարդ Տ . Նիկոլայոս եպիսկոպոս հնմակուան Նիկոլայոս եպիսկոպոսի —որ առաջինի եղբօրորդին և ատենով անոր փոքրաւորը եղած է տէրացու Եղիշա անունով — խորհուրդին վրայ Զէյթունէն օգնութիւն խնդրեց :

Զէյթունի Սարդիս եպիսկոպոս Խանթքորեան և Գիշաններ Տէլի-քէշիշ Տ . Օհանին առաջարկեցին որ շուտով երթայ Ֆրնուղ և անխիզմ միւսէլլիմ Քայիշ-օղլուն իրեններով բռնէ ու Զէյթուն բերէ : Քաջարի Տ . Օհանը քսան կարիճ առած հասր հաստ, Ֆրնուղը պաշարեց : Քայիշ-օղլուն սարսափահար, առանց զիմադրութեան անձնատուր եղաւ : Հայերը այդ երեսուն հոգին թեւթեւի կապած չղթայաբար, իրենց ձիաններով մէկտեղ, բերին Զէյթունի վանքը, ուր մէկիկ մէկիկ ախուներուն մէջ կապելով բանտարկեցին : Վերջապէս երեք օր ետքը, մասնետական ծէսով երդուընդնելով զանոնք՝ որ անգամ մըն ալ Ֆրնուղ ոտք պիտի չի կոխէն, ետ ճամբեցին նորին, բայց հետիոտն, որովհետեւ նախապէս անոնց ձիերը եւ ունեցածները գրաւած էին, մինակ Սիւլէյմանին ձին վար չգրին : Ամբողջ Զէյթունը հանդիսատես եղաւ այդ երեսուններու ձիւն ձմեռով կորակոր վերադարձին : Այդ առթիւ Տէլի-քէշիշը Զէյթունի վանքի մէջ Նիկոլայոս եպիսկոպոսին ուղղեալ բարձրածայն սա համբաւաւոր խոսքը արտասանեց . «Հայր սրբազն, Փէրման տէրման իսթէր, տէրման,

նուի Զէյթունի արեւմտեան հարաւ 20 ժամ հեռաւուրտեան վրայ . հսու պանուեցաւ 1895ի կռուին հայ Սալվատօր : Խոկ Ֆրնուղ Զէյթունի արեւմտեան կողմը ի ժամ հեռաւուրտիւն ունի :

տէրման» (հրովարտակը ուժ կ'ուղէ) : Մինչեւ օրս Զէյթունի մրջ այդ խօսքը առածի կարգ անցած է՝ զէրման տէրման ի ոթէ էր :

Նիկոլայոս եպիսկոպոսը այդ ձմեռէ բոլոր գէյթուններուն պատուաւոր հիւրն եղաւ մինչեւ գարուն : Աւագ երկուշաբթիէն Տ . Օհան մասնաւորապէս հիւրըն կալուեցաւ մինչեւ Աւագ հինգչաբթի, որ օրը, 1850 ապրիլ 3, հանդիսաւոր ճաշու պատարագ ընելով, Ս. Սարգիս եկեղեցին մէջ, վերադարձաւ իր վանքը :

Վերոյիշեալ դէպքէն տարի մը առաջ արդէն Ֆրնուն զի եպիսկոպոսը Պողիս գացած և սուլթան Մէծիտէն ֆէրման առեր էր, որ Գայիշ օղլուն անգամ մըն ալ Ֆրնուղ ոտք չպիտի կոխէ են :

Ուրիշ գրուագ մը եւս Տ . Օհանի կեանքէն : 1854ին Կիւրինի մէջ Զափառ Թօրոս անուն կարիճ հայ մը տաճկցուցիր էրն . Տէլի-քէշիշը դնաց եւ թուրքերու ճիրաններէն աղատելով զայն իր հոնջ Վառվառէի և երկու զաւակներուն հետ Զէյթունի մերաւ : Զափառ Թօրուտքէն Զէյթունի մէջ մանչ զաւակ մըն ալ ունեցաւ, որուն զէյթունցիք, ամոր մօրը բարեպաշտաւթեանը համար, Վառվառ անունը տուին : Այդ բարեպաշտ կինը աեսնելով որ իր ամուսինը տաճկութիւն կ'ընդունի՝ լուր կը զրէ : Օհանին որ գայ վիրենք ազատէ, անոր համար զէյթունցիք միծ համակառութեան ցոյց տուին ագնիւ տիկնոջ :

Զափառ Թօրոսէն աղատումին համառօտ պատմութիւնը այսպէս է . Տէլի-քէշիշը տասը զինուած մարդով կը մանէ Կիւրին և կ'երթայ ուղղակի շուկան : Բոլոր շուկայի մարդիկը ոտքի կ'ենին յարգանքով ու թէմէն ան եր ով կ'ընդունին տասը նորեկ հիւրերը, բայց շատեր չէն գիտեր անոնց ո՛վ ըլլալը և ինչո՞ւ գալը : Զարմանքով կը նայէին Տ . Օհանի, որ՝ կարմիր

նժոյգի մը վրայ հեծած՝ իր 80 ապրիներու սպիտակափառ մօրուքով ու աշխոյժ նայուածքով պատկառանք կ'աղդէր հանդիսականներուն. հագած էր սր մալը (ոսկեթել) չուխա շալվար, մէջքը կապած էր լահօրի շալ, վրայէն հագած էր «ճամբառն աէմիր գորաւան» եւ զրմալը ար վանի է մը (մեծ վերարկու), գլուխը դրած առալ ֆէս և (կուլակի պէս մեծ ֆէս մը). Փէսին վրան ալ ոսկէ խաչ մը կար զոր նուիրած էր սուլթան Մահմուտ. մէջքէն կախ ինկած էր արծաթէ թուր մը զոր Եգիպտոսի Խպրահիմ փաշան ընծայած էր. զոյգ մը արծաթէ ատրճանակ ալ ձիուն թամբին երկու կողմը կախած էր: Կիւրինի հայերը կը հասկնան որ Զէյթունի նշանաւոր Տէր Օ:անն է. խակոյն տեղին երեւելիներէն Գոչունեան Մարգար աղան զայն իր տունը կը հրաւիրէ, բայց Տ. Օ:անն մերժելով հայուն հրաւէրը, կը ինդրէ որ զինքը քաղքին ամէնէն երեւելի թուրքին տունը առաջնորդեն: Մարգար աղան կը վազէ իմաց կուտայ տեղին ամէնէն երեւելի թուրքին՝ Հաֆըս Ալիզատէ Սաւրդ աղային, որ անմիջապէս իր աղան կը զրկէ Տէլիքէշիշին և առօք փառօք իր տունը կը հրաւիրէ զայն իր մարդիկներով: Իրիկունը Տէր Օ:անը կը բացատրէ իր կիւրին գլուն պատճառը և կը պահանջէ Զափառ Թօրուը իրմն յանձնուի: Սատըգ աղան կ'աղաչէ որ իրեն ժամանակ տրուի գայմագամին, մուֆթիին, գարցին հետ տեսնուելու համար, որովհետեւ կը յարէ. «Սիկայ կրօնական ինդիր մը ըլլալով բաւական ծանր բան է. դուն համբաւաւոր մարդ մըն ես, եթէ զաւակս ուղես՝ չեմ խնայեր, բայց այս պարագային այդ պաշտօնական մարդոց հաւանութիւնը անհրաժեշտ է»:

Տէ, հայրը հրամայօրէն կ'ըսէ Սատըգ աղային, «Թընա՛ զուրցէ գատըյին, միւֆթիին եւն որ վաղը կէսօրին Զափառ Թօրոսը իր ընտանիքով ու կահկարասիքը տա-

աը ջորիի վրայ բեռցած, առջեւս խառնէք որ Զէյթուն տանիմ, հակառակ պարագային կ'իջնեմ Գըսըգի (1) կիրճը չորս մարդուն տեղ 12 կիւրինցի տաճիկ կը բըռնեմ ու Զէյթուն կը տանիմ զօրքով կը հայացնեմ»:

Վերջապէս գայմագամ, գատը, միւֆթի եւ Սատըգ աղա՝ ամէնքը մէկտէլ կուգան և կ'որոշեն Եխին Մուն համմէտը (Զափառ Թօրոսը) յանձնել: Թուրքերը կը խնդրեն որ գիշերով յանձնուի. Տ. Օ:անը. «Զէ, կը պընդէ, պէտք է ցերեկով յանձնուին որ ամէն մալդ տեսնէ»: Տէլիքէշիշին կամքը կը կատարուի: Սատըգ աղա 100 ոսկինաց ձի մըն ալ կը նուիրէ Տ. Օ:անին:

1832ին Տ. Օ:ան իններորդ անգամը ըլլալով երանուաղէմ գնաց, և վերջինը եղաւ աս: Նոյն տարին Մարաշի միւթէսարրը եղաւ Շկոտրացի Մուսթաֆա բաշան: Տեղին թուրքերը գրգռեցին նորեկ բաշան որպէս զի զէյթունցիներուն անվճար թողած 150,000 դշ. տուրքը պահանջէ. ատով, կ'ըսէին, դրափ ժողովուրդը ձեղմէ պիտի վախնաց ու հնազանդի և տուրքերը դիւրաւ պիտի գտնձէք:

Բաշան համոզուեցաւ գրգռիչ թուրքերուն խորհուրդն և թիւֆէնքիպաշի Հասան աղան Զէյթուն զրկեց որ անոնց տալիք տուրքը պահանջէ: Զէյթունցիք բերին տուրքի տեղ թիւֆէնքիպաշին առջեւը լցուցին երկաթ, պայտ և այլ երկաթեղիներ, ըսկելով թէ երկիրնին նեղ տեղ մը ըլլալով փող չունին եւ ինչ որ ունին՝ ան կուտան: Հասան աղան տեսնելով որ հնչուն դրամ

1. Կիւրինցիներուն քէրվանը Մարաշ, Սյնթապ, Հալէպ երթալու համար Գըսըգ կիրճէն կ'անցնի: Սյդ տեղ կը գտնուին զէյթունցի Աճը Թէյեկեաններու ագարակատները: Զէյթունին, արեւելեան կողմը, 6 ժամ հեռաւորութիւն ունի:

չէ կարող սասանալ, ձեռնունացն ետ դարձաւ:

Մուսթաֆա բաշան կահնչեց Մարաշու մեծերը, յայտնեց անոնց եղելութիւնը և իրեն եղած մերժումը ու պղափկութիւնը: Ան աաեն դիմեց նորին աղաներու խորհուրդին, որմնք կրկին համոզեցին զինքը որ և առաջ (արդեւք) հանէ, այսինքն Մարաշի գաւառին մէջ եղած բոլոր գայմադաշներուն և միւտիրներուն հրահանդ զրկէ՝ ուր որ զէյթունցի գտնեն բանեն և հսկողութեամբ Մարաշ ուղարկեն:

Փաշան սասափի և առաջ հանեց չորս կողմը: Այդ ժամանակ գէյթունցիք փայեկ (լրատար) զրկեցին Տ. Օհանի ընդ տուած, որ երուսալէմէն կը վերադառնար որպէս զի Մարաշ չի հանդիսի: Դժբախտաբար փայեկը ճամբան չի կրնալով հանդիպէլ անոր, Տ. Օհան միւս մըտօրէն ուղարկի Մարաշ կուգայ և ծուզակը կ'իյնայ: Բաշան անմիջապէս բանտարկել կուայ զայն (ապր. 15):

Զէյթունի իշխանները աս տխուր միջադէպը լսելնուն գրեցին պատրիարքարան, ծանօթ ամիրաներու բողոքելով բաշային անկարգութիւններուն դէմ և անոր սաշտօնանկութիւնը խնդրելով: Պոլսէն «Ո՞աշխատինք»ի լուր մը եկաւ միայն: Աղերսագիր մըն ալ զրկեցին Մարաշու բաշային, որպէս զի արձակէ Տ. Օհանը: Ապարդիւն մնաց:

Իշխանները խորսմանկութեան զիմելով, երկրորդ աղերսագիր մըն ալ գրեցին բաշային սա պարունակութիւնով: «Բաշա՛ էֆէնտի, լսեցինք որ նոր թիւֆէնկի պաշի մը եկեր է Թէմիր ալա անունով. ըլլալով ուժեղ մարդ մը՝ մարաշցիք կը դողան եղեր անկէ: Եթէ այդ մարդը ՅՈ հեծելաղօքով և տէրտէն ալ հետք Զէյթուն զրկէք, զէյթունցիք վախնալով իրենց անվճար պարտքը կը հասուցանեն. կը խնդրենք առաջարկնիս մի՛ մերժէք և ես սաքն ալ վերցուցէք»:

Բաշան իշխաններուն առաջարկը խելքի մօտիկ դանելով, կատարեց անոնց պահանջը: Թէմիր աղանդմբուկներով, հեծելազօքովով և Տէլի-քէշիշով (երեք ամիս բանտարկութենէ ետք) մէկտեղ մտաւ Զէյթուն: Իշխանները համոզեցին Թէմիր աղան, որպէս զի գրէ բաշային որ տուրքը երկու ամիսէն պիտի գանձուի: Եասաքն ալ վերցաւ: Զէյթունցիք այդ երկու ամսում մէջ, գիշերը ցերեկի խառնելով, սկսան Սլավոստանէն, Եարփուղէն, Կէօքսիւնէն, Մարաշէն եւն, մրջիւնի պէս ցորեն, գարի, աղ, սաղմն եւ այլ պաշարեղեններ կրել Զէյթուն:

Թէմիր աղան՝ լինիկ երզնկացի համբաւաւոր զօրապիտ մըն էր: Իշխանները, անոր ժամանելուն երկրորդ օրը, առին իր ծիսաւորներով տարին Պէրլս լևոր քէ յացի և ը ընելու համար: Օրական հինգ տուար կը մարթէին: Զէյթունի աէսորժահամ գինիով և ողիսվ պատուականապէս կերան խմեցին մինչեւ տասնըհինգ օր: Յուշ ՅՈին վերադարձան Զէյթուն: Իշխանները, որպէս զի ժամանակ չահին, Թէմիր աղային առաջարկեցին որ չէ ը մուկը գնայ եւ օգոստամիսն ալ հան զէյթ ընէ. բայց նախապէս խնդրեցին որ իր ծիսաւորներուն 40ը ետ զրկէ եւ քսանը միայն թողու: Թէմիր աղան ատալ կատարեց և քսան հոգւով գնաց զերմուկ, ուր օգոստաս ամիսը նմանապէս կերտենումով անցուց:

Օգոստասի վերջերը կրկին վերադարձան Զէյթուն: Զէյթունի իշխանները խնդրեցին Թէմիր աղային որ իրենց տուրքի հաշիւր ներկայացնէ, որ 450,000 դահի կը համեր: Ան ատեն զէյթունցիք բացէ ի բաց յայտարարեցին Թէմիր աղայինթէ իրենք նոր տարւան 30,000 դահի: մագթու տուրքը կրնան միայն վճարել. աւելի բուլ մը չեն կրնար տալ: Այդ 30,000էն 45,000ը արդէն եկեղեցիներուն պատկանելով, մնացած 45,000

գահեկանը միայն կառավարութեան իրաւունքն էր (1)։ Թէմիր աղան կը յորդորէին որ 45,000ը առնէ ու ելլէ երթալ։ Իրաւ է թէ, կ'ըսէին, մեր երկիրը զրալսի պէս կ'երեւայ, բայց պտուղի ծառեր ևն ատոնք, իսկ գարի, յորեն եւ այլ կենսական արմատիքներ չեն աճիր։ ունինք մարսողական պաղ ջրեր, բայց ատոնք ստակ չեն շահցներ մեղի եւն։

Թէմիր աղան իշխաններուն առաջարկին վրայ կրակ կարեցաւ եւ մերժողական դիրք առաւ, «պէնի պիլի՞ր մի սինփո, եօքսա խամիմի իշխմիշխնփո. 450,000 զրշ. նազա ազմէյի եարըն պու վագըթա գատար իսթէրիմ» (Գիտէ՞ք զիս, չէնէ անունս միայն լսեր էք. 450,000 դահեկանը, զուտ ստակ, վաղը այս ատեն կ'ուղեմ)։

Իշխանները պաղարիւն կերպով ըսին՝ «ձեր բարեկութեանը համար մենք պատասխան չենք ասար. մեր պատասխանը՝ մեր կողմէն բարազ էֆէնտին թող տայ»։ Կանչեցին Տ. Օ:անը և «Տ. Հայր, ըսին, սա թուրքին դուն պատասխանէ. չէնէ հիմա կտոր կտոր կ'ընենք, և շուներու առջեւ կը նետենք. այս մարդը մեր պատիւները տեսնելով ուրիշ քաղքի հայերուն նմանցուց մեզ»։

Տ. հօրը պատասխանը սա եղաւ Թէմիր աղային. «Աղա՛, մեր Զէյթունը 450,000 զրշ. պարտք ուշնեցեր է. լաւ, ես երեք ամիս բանտարկուեցայ, ամէն ամիս 50,000ական զրշ. հաշուելով, պէտք է 450,000 զրշ. ինձի վճարուի։ Ես սուլթան Մահմատէն նշան,

1. Զէյթունցիք սուլթան Մուրատէն և սուլթան Մահմատէն ձեռք բերած ֆէրմաններուն վրայ կոթըն էին, որոնք Զէյթունցիներու «մագթու» 30 հազար տուրքին կէպը՝ անոնց եկեղեցիներու, կէմն ալ Աշա Սօֆիայի յատկացուցած էին։

Փէրման ունիմ, Մըսրի հարակիմ բաշայէն սուր ունիմ մանաւանդ որ հայ եկեղեցական մըն եմ. չէ որ Մարաշ բաշային պուացի գուացի, դուք ալ այնաեղ ուն կընդիր էիք, չըսի՞ որ ինձի պէս մարդ մը մի՛ բանտարկեր, մանաւանդ որ Ս. Երկրէն կուգայի, մեղք է, խղճի դէմ է, ամօթ է, չմսեց. չըսի՞ որ ասիկա վրադառողի կը նստի։ Մեր իշխանները քեզ սահրայէ սահրա, զրօսանքէ զրօսանք պտըցուցին. դեռ քէյփդ բնչ կ'ուղէ. 45,000 զրշ. ալ կուտան. ա՛ռ, գո՞ն եղիր՝ ելիր գնա: Զէ որ գուք զիս երեք ամիս բանտը թուղուցիք, թէեւ մենք քեզ չը բանտարկուցինք. ուզած տեղդ ալ պտըցուցինք: Իմ երեք ամսու բանտարկութեան համար օրական մէյմէկ ոսկիչն պէտք է վճարէք 90 սոկի, 40 սոկի ալ անոր չուքը, 100 սոկի. 100 սոկի ալ ձեր ձիերուն կերածնուն փոխարէն, կ'ընէ 200 սոկի։ Հիմա, այդ 200 սոկին ցնծաս ու մնինիս»։

Թէմիր աղան չորս կողմը նայելով, տեսաւ որ բոլորն ալ սպառազինուած են, ճարահատ ըսաւ. «բաբազ էֆէնտի, վրաս երեք սոկին զատ բան չունիմ. նոր եկեր էի Մարաշ, դեռ ամսական մը իսկ առած չէի»։ Տէր հայրը պահանջեց որ բաշային գրէ որպէս զի 200 սոկին զրիէ։ «Աս ալ չէինք առներ ձեզմէ, բայց դուք սոմանցի էք, եթէ չառնենք, մեղք գործած կ'ըլլանք, ինչու որ մեր երկիրը առած մը կայ որ կ'ըսէ. «հայը սոմանցիին ծունդին վրայ կ'ըլլայ», այսինքն օսմանցի պաշտօնեան ապերակու կ'ըլլայ, որքան պատիւ ընես, վախէն ըրաւ կ'ըսէ. ատոր համար ձեր ձիաններուն գարիի, իսոտի գինը կը պահանջենք»։

Թէմիր աղան յուսաւատ, գրեց Մարաշու բաշային որ չուտով 200 սոկի զրիէ իբր փրկանք։

Զէյթունցիք Թէմիր աղան առօք փառօք, խայտառակօք, առին տարին Սուլթէնեան Մարափրոս իշխանիւ

բերդը բանտարկեցին իր քսան ձկաւորներով :

Բաշային նամակատար զինուոր երեք օրէն վերադարձաւ 200 ոսկին հետք բերելով : Տէլի-քէշիշը 200 կարմրուկ ոսկիները առաւ, 400 ոսկին Ս. Սարգիս եկեղեցին նոտիքեց, հարդւրն ալ իշխաններուն չնորհեց, սրոնք սակայն մերժելով, հելալ ըդհն տէ : Օհանին :

Թէմիր աղան պատրաստուցաւ մակնիլ : Մեկնելէ առաջ շուկայի մէջ, ճիռն վրայ նատած, և բազմութեան ներկայաւթեան իր խօսքը չորս իշխաններու եւ Տ. Օհանն ուղղելով ըստաւ. «Պարբնը աղալար, պէյւէր, պէն» ՅՈ սիննինսէտ սիրը ատէմ իմ. երբմտէ իջն սիլքի օսմանկըլըշա տափնի օլմուշըմ, տէմէք 40 սինէտէն պէրի պըտ մէմուրիյէթաէ պուլումըլըմ, պէն պէօյէ ֆէրսանտալըգ կէօրմէմիշ իտիմ, աշգ օլսուն սիլքէրէ. մէկէր Զէլթուն Զէլթուն տէրլէր իսէ, եռտառլածագ շէ տէյիլ իմիշ. կէլիյօր իջն տավլումզաղ իւէ կէլտիմ, մնմտիք սիւքիւթ կիտիյօրըմ» :

«Տեսէ՞ք, աղանն’ և պէյիր, ես 60 տարեկան մարդ մըն եմ. 20 տարեկան էի օսմանյինթեան պաշտօնի կարդը անցայ, ըսել է 40 տարէէ ի վեր այս պաշտօնին մէջ կը գտնուիմ. ես ասանկ հնարքներ չէի տեսած կեանքիս մէջ. ուրեմն կեցցէք գուռք : Զէլթուն Զէլթուն կ’ըսէին՝ կլլուելիք ըսան չէ եղեր. եկած ատենս թմբէլաշարութիւնով եկայ, հիմա սուսպիւս կ’երթամ» :

Իշխանները պատասխանեցին, «թմբուկդ զարնել տուր նորէն» : «Զէ, չէ», ըսան ալուիսօրէն Թէմիր աղան : «Դուք գիտէք», եղաւ իշխաններու պատասխանը, բայց աւելցուցին իշխանները, բաշային մեր բարեւները տար եւ ըսէ. «ունտատոր տէրտէր մը բանտարկելը տանիկ չըլլար, ասանկ կ’ըլլայ վարդետութիւնը» : Իսկ Տ. Օհանը իր կոզմէն վրայ բերաւ. «ըսէ բաշային որ մնէ հեռու պաշտի : Մարաշը իր գլխուն

նեղ կը բերենք, հա՛ . դուք ալ երթաք բարով» :

Թէմիր աշան դնաց և քիչ օրէն բաշան պաշտօնանկ մղաւ :

Զէլթունի քաղաքականութիւնով զէլթունցին ինքը լաւ գիտէ :

Տէր Օհան աղքատ դասակարգէն քանի մը տասնեակ մարդիկ իր ծախքովը երուսաղէմ տարաւ, նոյնպէս նա իր ծախքով ամուսնացուցեր է Յ երիտասարդներ, անոր ըրած բարեգործութիւններն հաշիւ չունէին և դեռ մինչև օրս ամէն մարդ գովեստով կը խօսի անոր մասին : Տէր Օհան 1852 թուականին ինսերորդ անգամը լինելով երուսաղէմ գնաց եւ անկից յետոյ վեց տարի ալ ապրեցաւ և 1858 ապրիլ Յին, բատ թրքաց ժամը կը քառորդ անցած, իր տանը մէջ յանկարծաման եղաւ 93 ամեայ : Նոյն օրն Աւագ չորեքշաբթի լինելով, հետեւեալ օր, Աւագ հինգշաբթի, Զէլթունի առաջնորդ Տ. Յովհաննէս Եպիսկոպոսին ձեռօք վերջին օժման արարողութիւնը կատարուեցաւ եւ մնձ հանդիսով թալուեցու Ս. Սարգիս եկեղեցոյն մէջ : Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի, հանգիստ իր սոկորներուն :

Զուգագիպութեամբ իր հօրելլբօրորդիներէն Տ. Յակոբ Քահանան քանի մը տարի յետոյ նոյնպէս Աւագ Չորեքշաբթի օրը վախճանեցաւ :

Տէր Օհանի ծնելէն մինչև մահը տեղի ունեցած նշանաւոր գէպէրը հետեւեալներն են.

1763 թ. Ծնիլն և Փիւրիկմիւրիւն կոչուիլը :

1780 » Ամուսնութիւնն Միւսելիմինց Անաղոնին հետ :

1793 » Քահանայ ձեռնադրուիլը Սոյ Աջապահեան Թէղորոս Կաթողիկոսէն :

4802 » Ատանա երթալը և օսմանյիութեամբ 42 տա-

- 1844 » թի աստանդական լինելը պաշտօնով :
- 1830 » Աստանայէն հայրենիք վերադարձը :
- 1833 » Մարաշու մէջ սրացեալ վարդապետը Սուչաթը ըսուած տեղը սպաննել տալը :
- 1833 » Պոլիս Սուլթան Մահմետակ ներկայանալը :
- 1835 » Ս. Սարգիս եկեղեցւոյն վերաշնորթիւնը :
- 1836 » Մարաշու մէջ Եղիզուտուրի իպրահիմ բաշայի ներկայանալը և Զէյթունի մէջ Միւսէլիմութեան պաշտօն վարելը :
- 1838 » Երուսալէմի ճամբռուն վրայ Դամասկոսի ժօտարքի իսմրի մը հետ կռուելով յաղթող հանդիսանալը. սոյն թւայն կռուաւորեալի օրս ալ, Ս. Գերեզմանի շուրջը, կռուի մէջ Յոյներն յալթելով Զաքարիա պատրիարքէն ծաղկեայ թանկադին. վիլոն ստանալը :
- 1842 » Եռուսալիք բաշայի պատերազմին մասնակցիլը :
- 1849 » Գայիշ օլու Տէրէ զէլին Ֆանուղէն Զէյթուն բերելը :
- 1851 » Կիւրինցի թրաքած Զափառ Թօրոսը Զէյթուն բերելը :
- 1850 » Մարաշ երեք ամիս բանտարկուիլը Շգօտրացի Մուսթաֆա բաշայի ձեռօք :
- 1853 » Մելիքեան Յովակիմ ալան հիւրընկալելը :
- 1855 » Իւնկիւթի կամուրջին վրայ Թէճիրլիցի Աշխրէթներու աւատականները իր սուրին տակին անցընելը :
- 1858 » Ծաղկազարդի օրը պատարագ մատուցանելը. Աւագ Երեքաթիթի Տասն կռուանաց Աւետարանը կարդալը, Աւագ Չորեքշաբթի առառուն եկեղեցին մէջ Մանկունք Շարականը երգելը, սոյն օրը ժամը 4ը քառորդ խնցած յանկարծամահ լինելը :

* *

Հանգուցեալ Տէ՛ Օ՛անի վրայօք շատ մը սխալ զրոյցներ ըսուած են, որոնք բերնէ բերան պատմուած և ծմարտութենէ շատ հեռացած են: Իբրև թէ Տէր Օ՛ան պատարագի ժամանակ զոյդ մը տարձանակ Ս. Սեղանին մէկ անկիւնը կը զնէ եղեր, կամ մէկու մը կը սրդողի եղեր անոր ըսելով. «պատարագը լինցնելէս վերջ գլխուդ շատ փորձանքներ կը բերեմ»: Վերոցիշեալ երկու կէտերը լսած եւ թէ Մարաշ և թէ Կիւրին նաև ուրիշ տեղեր ալ, մանաւանդ կեսարիայ խօսակցութեան նիւթ եղած են:

Սխալ է նաև այն տեղեկութիւնը, զոր տուած է նաև Հ. ստորագրութեամբ պարոն մը Մուրճ ամսագրի 1904 նոյ. ամսոյ Հարդ համարին մէջ, երես 8օ «Տէր Օ՛ան Զահան գետի կամուրջին վրայ պահականոց էր հաստատել և անցուդարձ լնուներից տուրքեր էր առնում»: սոյն տեղեկութեաւնց բոլորն ալ սխալ և չափազանցուած են (1):

Մենք զինքը անձամբ շատ մօտին կը ճանչնանք, երբ լուսահոդին քարոզ կը խօսէր, նա ժողովուրդը կը կը խրատէր լսելով. «ընաւ երբեք մէկէ մը մի վախնագ»: Նա իրեն նշանաբան ընտարած էր սա խօսքը. «Զօռ պիլէքտէ, (ոյժը բազկին մէջ է)»: Շատ անդամ էր ձախ ձեռքը վիլոնին տակէն դուրս հանելով և աջ ձեռաց երկար մատերով ձախ դաստակըթափ տալով կըսէր «Թէգէավիւրնէա հէօս է, Փէշէանէ հէօս է, Կէաթէօղ-

1. Նաև սխալ են այն խել մը տեղեկութիւնները, որոնք սոյն ամսագրին մէջ պատմուած են Տէր Օ՛անի մասին: Լիքն է նաև անձութիւններով միւս համարների մէջ ալ, Հ. ստորագրութիւնը կրող «Զէյթունի անցեալէն եւ ներկայէն» պատմութիւնը. այդ մասին

դիւսնէա հէօս է, պատրիորքն է հէօսէ, Արէւը, ու լուսունն կան տիսիր իմ իւր, աստղիրը քանը փարօ կ'առնում (1): Սրեւ թագաւորն է, իսկ լուսինը՝ պատրիարքը, աստղերը՝ մանր կառավարութիւններն են:

Ավասս որ այս Տ. Օհանի սեբունդը չմնաց, հատաւ: Ինքը մէկ զաւակ ունեցաւ, ան ալ Աղճատաղի պատերազմին մէջ մնուաւ. սա ալ Զարման անուն աղջիկ մը ունեցաւ, այս ալ մնուաւ տասը տարեկան հասակին մէջ:

Բայց իրենց սպազենական աղդակցաց սերունդը, Դավուղպէօյիւկիւնք, այս օրուան օրս 7 տունէ կը բալկանան և Զէյթունի լեզուով Դայպէօկիւնք կը կոչուին:

արդէն պատրաստած եմ հարկ եղած լուսարանութիւնները:

1. Թագաւորն ալ հոս է, բաշան ալ հոս է, կաթողիկոսն ալ հոս է, Պատրիարքն ալ հոս է, Արեւ ու Լուսինը տեսներ եմ որ Աստղերը քանի՞ լուսայի կառնեմ:

Բ:
Լ Ե Ռ Ա Ն Ք Ա Ր Ո Զ Ի Զ Ը
Կ Ա Մ

Զ է Յ Թ Ո Ւ Ն Ց Ի Դ Ա Ր Դ Ա Վ Ե Տ Ի
Գ Ո Ր Ծ Ո Ւ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Դաւիթ վարդապետ (Տղայ-Մարգիս) 1828-1875. — Տղայ-Մարգիսի հայրը կը կոչուէր Առաքել, որը բնիկ Խարբերդցի էր և զուլհակութիւն կ'ընէր: 1826 թուականներուն թողլով Խարբերդը, կուգայ Մարաշ և բնակելով հայոց թաղին մէջ (կեալուր մահալէսի), կ'սկսի գարձեալ ջուլհակութիւն ընել: Քիչ յետոյ Առաքել սիրելի ըլլալով Մարաշի Ս. Աստուածածնայ եկեղեցին յայսնի Տէր Դաւիթ աւագ քահանային, անոր աղջկան հնտ կը նշանուի: Պասկի օրը, հարսնեւորներուն եկեղեցին առն դառնալու ատեն, թիւրք մը մօտենալով փեսային՝ անոր ձեռքի մամին զարնելով կը մարէ, այս անկարգութեան վրայ հարսնեւորները գրգռուելով, կը յարձակին այդ ընթառս թութիւն վրայ, լաւ մը կը ծեծն ու կրկին թափօր կազմելով կը շարսնակին իրենց ճանա զարհը, իսկ թիւրքը վրէժ լուծելու համար, իսկոյն մէկ երկու սուտ վկաներ գտնելով, կ'երթայ կառավարութեան կը բողոքէ թէ՝ հայերը զինք ծեծեցին և հարսնեւորներուն մէջ գտնուած ըլլալուն համար ալ, փեսան հաւատքին հայնոյեց: Կառավարութիւնը, առանց ստուգելու բողոքին իրաւացի կամ վկաներու ճշմարիտ ըլլալը, իսկոյն կը բանատրկէ Առաքելը, որոչելով բատօրինի կամ լեզուն կտրել և կամ ատամկցնել: Բայց նախ քան վերջնական որսչում տրուիլը, Տէր Դաւիթ հազար զրուշ կաշառք կերցնելով դատաւորին - մի գումար, որը մեծ կարեւորութիւն ունէր այն ժամանակի համար - կը յաջողի ազատել Առաքելը: Աւելորդ չենք համարեր այստեղ մէջ բերել կաշառուած դատաւորի վճիռը, մի անգամ ևս պատկերացնելու համար տաճի կ տառաւորներն եր ու ուղամատութիւնը: Դատավարութեան օրը, դատաւորը կը հարցնէ բողոքով

թիւրքին - ո՞վ էր հաւատքիդ հայհոյողը, կը ճանչնա՞ս; այս՝ կը պատասխանէ թիւրքը, զիս ծեծողն ու հաւատքիս հայհոյողը սա կեավուրն էր, ցոյց տալով Առաքելը: Դատաւորը կը կրկնէ, այս կեավո՞ւրը, և կսկսի մի քանի մաշած ու փոշոտած գրքեր թերթել, և վերջապէս գտնելով վճիռը, կ'ըսէ Առաքելին, որ ինք աշնատ է, իսկ դառնալով թիւրքին կը յայտնէ որ «կեավուր տէմէք - քեաֆիր տէմէք, քեաֆիր տէմէք - քիւֆիր տէմէք, հիշ պիր վազթ քեաֆիր քիւֆիւրտէն խալի տէջիլ» — (կեավուր ըսել — անհաւատ ըսել է, հայհոյանք ըսել է, ոչ մի ժամանակ անհաւատը հայհոյանքէ զերծ չէ) որով բնաւ կարեւորութիւն չունի անհաւատի մը հայհոյանքը, եթէ հաւատացեալ ըլլար հայհոյողը, մեծ պատիժներու կ'ենթարկուեր: Սյապէսով Առաքելը թէեւ կը յաջողի ազատիլ բանտէն, բայց անյարմար ըլլալով այլ ևս Մարաշ մնալ, բարեկամներու խորհրդով նոյն օրն իսկ կը փախցնեն Զէյթուն, և իրօք, հետեւեալ օրը, այս տարօրինակ դատավարութիւնը թիւրքերու զայրայթը գրգռելով, կսկսն Առաքելը փնտուել, բայց իմանալով անոր Զէյթուն փախչիւը, չուտով կը համբարտին: Մի քանի օր վերջ, Զէյթունցի ջորեավաններ Մարաշ կերթան և աղատ համբածակ, օր ցերեկով Առաքելի կինն ալ կը փոխազրեն Զէյթուն, ու այնտեղ երկու նորապատկիները, Գարկլար թաղի մէջ համբաւուոր Տէլի քէշիշ տէր Օհանի խնամքին կը յանձնուեին:

Զէյթուն համանելին տարի մը վերջ՝ Առաքել արու զաւակ մը կ'ունենայ, այս երախան, Զէյթունի Մ. Սարգիս եկեղեցիին մէջ, Տէլի քէշիշ տէր Օհանէն մկրտուելով, եկեղեցիին անունով կը կոչուի Սարգիս (1828): Սարգիս հազիւ 43—46 օրուան կըլլայ, երբ մայրը ծընընդարերութեան հետեւանքով կը մեռնի, այսպէսով փոքրիկ Սարգիսը կը մնայ որբ: Առաքել չուտով կ'ամուսնանայ Զէյթունցի Անապան անուն մի այրի կնոջ հետ, որմէ կունենայ մի ուրիշ զաւակ ևս Դաւիթ անունով: Առաքել իր որբ Սարգիսը սիրելու տակն մրշտ «տղայ Սարգիս» կը կոչէր. այս յորջորջումը Զէյթունցիներու տարօրինակ կը թուի, որովհետեւ Զէյթունցին տղային տղօ կ'ըսէ, իսկ Սարգիսին — Սարգիս, բայց

որովհետեւ Առաքել Խարբերդցի էր, չկրնալով Զէյթունցիներուն նման խօսիլ, իր գաւառի բարբառով կը կոչէր իր երախան, ուստի աղայ-Սարգիս բառը Զէյթունցիներլ սկսան մակրելի ձեւով գործածել և փոխանակ Սարգիսի՝ կոչել Առաքելի որդին Տղայ-Սարգիս:

Տղայ-Սարգիսի հայրը երկար չապրեցաւ, Զէյթունցիներլ երեք տարի յետոյ մեռաւ, թողլով Զէյթունցիներուն խնամքին իր երկու որբերն ու այրի Ամագոնը. Սյադ թուականներուն Զէյթունի մէջ վարժարան դեռ գոյութիւն չունէր, որպէս զի այդ որբերը վարժարան զրուեին: Տղայ-Սարգիս մօտաւորապէս գրեթէ 16—17 տարեկան էր թէեւ, բայց Զէյթունի թաղերուն մէջ անգործ թափառելով չարութիւններ կ'ընէր և օրը մէկ տան մէջ կը կշացնէր իր փորը, Տղայ-Սարգիսի իր ստանակութեան ու անհանդարդ բնաւորութեան վարժարապէթիւնը չուտով ստացաւ: Օրին մէկը, Տղայ-Սարգիս թութ ուտելու նպատակով, պարտէզներէն մէկը կը մտնէ, բայց հազիւ ծառը կը բարձրանայ, պարտէզին տէրը, Տարախնեան Վարդելվար, վայ կը հասնի: Տղայ-Սարգիսի խոյս տալու համար աճապարանքով ինք զինք ծառէն վար կը նետէ, բայց սրանքէն վիրաւորուելով չկրնար փախչիլ, պարտէզին տէրը կ'ըսէ. չ՞ս գիտեր որ մնզի համար թութը կարեւորութիւն չունի, ի՞նչ հարկ կար ծառէն վար նետուիլ, և ցաւեչունի: որբ տղայ-Սարգիսի վրայ՝ իր տունը կը ատնի և լով որբ տղայ-Սարգիսի վրայ՝ իր տունը կը ատնի և լով իննամել: Բայց նա միշտ կալ մնաց յետոյ: Սյադ կոկիւ իննամել: Բայց նա միշտ կալ մնաց յետոյ: Սյադ միջոցին Գառնեցի Յանչանէս վարդապէտի նախաձեռնութեամբ առաջին անգամ ըլլալով Զէյթունի մէջ վարժարապէտ բացուեցաւ: Տարախնեան Տղայ-Սարգիսը վարժարապէտ տանելով Յովհաննէս վարդապէտ անիկայ վարժարապէտ գանապան կարգելով, պատա կարդալ ալ սովորեցնել: Տղայ-Սարգիս գունազանութիւն ընելով հանգերձ մէկ տարուան մէջ հասարակ ընթերցանութիւնը բաւական սովորեցաւ, այդ միջոցին Երուալէց Զէյթունը դարձով ուղարաւորներու մէջ, Զմիւռնիացի բարեպաշտ աղգային մը տեսնելով Տղայ-Սարգիսի ընդունակութիւնը, իրեն հետ տարաւ Զմիւռնիա ու այնտեղ իր պաշտպանութեան տակ Մեսրոպեան վարժարանը զրաւ:

Տղայ-Սարգիս Մեսրոպեան վարժարանի մէջ վեց

տարի մնալով, Պր. Սարգիս անունով շրջանաւարտութեան վկայական կ'ստանա : Այդ միջոցն Սեբաստիայէն վաճառական մը գործով Զմիւռնիա կուգա և այն տեղի վարժարաններու բարեկարգ վիճակէն ողերուած Զմիւռնիացիներէն կը ինչպէ որ Սեբաստիայի համար կարող ուսուցիչ մը ցոյց տան : Զմիւռնիացիները կը ներկայացնեն Զէյթունցի Պր. Սարգիսը, որն իսկոյն Սեբաստիացի վաճառականին հետ կը մեկնի իր պաշտօնատեղն-Սեբաստիա . ու այնտեղ ազգային վարժարանին մէջ հայկաբանութեան ուսուցիչ կը կարգուի :

Սեբաստիայի մէջ Պր. Սարգիս այլ ևս պատուելի Սարգիս անունով կարծ ժամանակի մէջ մեծ ժողովորդականութիւն կը շահի, կը հիմնէ Սենեքէրիմեան ընկերութիւնը, լսարաններ կը հիմնէ ու կուսի եռանդուն ատենաբանութիւններ ընել, ուսման ու գիտութեան անունով ժողովուրդն ոգեւորել, և խօսողներու մէջ պատուելի Սարգիս առաջինն ըլլալով, առ հասարակ բոլոր Սեբաստիացիներէն և մասնաւորապէս ազգեցիկ ու հարուստ հայերէն շատ կը սիրուի, որու շնորհով վարժարանը կը բարեկարգուի : Սարգիս պատուելի իր երկու պաշտօնակիցներու, Վարդան և Մանուկ պատուելիներու հետ ձեռք ձեռքի տուած Սեբաստիայի կըրթական գործին մեծ զարկ մը տալով, կուտան այնպիսի շրջանաւարտներ, որոնցմէ ոմանք հեռագրատան պաշտօնեայ, ոմանք բժիշկ, ոմանք վաճառական և ոմանք ալ քաջ հոգեւոր հովիւններ եղան հայ ժողովրդի մէջ : Սեբաստիայի կրթական գործի բարգաւաճումը ազգեց նաև շրջականներու վրայ, եօդզատ և կեսարիա որ մինչեւ այն ատեն մութի մէջ էին իրենց վարժարաններով և կրթութեամբ, Սեբաստիացիներէն օրինակ առնելով, սակաւ սկսան հոգ տանել վարժարաններու բարեկարգութեան վրայ :

Պատուելի Սարգսի համբաւը հասաւ մինչև Զէյթուն : Զէյթունցիները լսելով որ Տղայ-Սարգիսը Պատուելի Սարգիս եղեր է, ուղեցին բերել Զէյթուն, ուստի ընկի Զէյթունցի առաջնորդ էօքսիւլեան Յովհաննէս եպիսկոպոսը, իր մօտ կանչելով Տարախնեան Վարդեվար աղան, կ'առաջարկէ որ երթաջ Սեբաստիա և իր որդեզիրը Զէյթուն բերէ, բացի այդ մասնաւոր նամակ կով կը դիմէ Սեբաստիայի Առաջնորդ Կարապետ եպիս-

կոպոսին ու մեծամններուն, եւ Զէյթունի մէջ այդպիսի գործիչի մը անհրաժեշտութիւնը ցոյց տալով կը խնդրէ որ անպատճառ պատուելի Սարգիսը Զէյթուն ուղարկին : Այս առթիւ Տարախնեան Վարդեվար աղան կ'երթայ Սեբաստիա : Սեբաստիացիները՝ թէեւ չեն ուղեր զրկուել իրենց աշխոյժ պաշտօնեայէն-պատուելի Սարգիսէն, բայց Զէյթունցիներու խնդրանքը չմերժելու համար, պատուելի Սարգիսը մեծ թափօրու մինչև Գարտաշար Թէրէսի ըսուած տեղը բերելով՝ իր խնամակալին հետ ճանապարհ կը դնեն դէպէ Զէյթուն :

Սնանիա առաքեալի տօնին օրը, զէյթունցիները ամէն տարի վանք հաւաքուելով մեծ մեծ տօնակիմբութիւն կը կատարեն : Այդ տօնի և ուրախութեան օրը, պատուելի Սարգիս խուռն բազմութեան առջեւ եռանդուն և զգայուն ճառ մը կը խօսի . այն ճառը մեծ գոհունակութիւն կը պատճառէ բոլոր ներկայ եղողներու, ասոր վրայ Զէյթունցիները կ'ուղեն պատուելի Սարգիսի ուսուցչութեան պաշտօն տալ Զէյթունի վարժարանի մէջ . բայց եպիսկոպոսը, որը նոյնպէս զգածուած էր պատուելի Սարգիսի իմաստալից ատենաբանութենէն, կը համոզէ ժողովուրդը թէ՛ ինք Զէյթունի համար Պոլսէն ուրիշ ուսուցիչ բերել կուտայ, իսկ պատուելի Սարգիսը աւելի լաւ կ'ըլլայ՝ եթէ վարդապետ ձեռնադրեն, իսկապէս, եպիսկոպոսը չնայելով որ, պատուելի Սարգիսը կազ էր, , և կազ մը վարդապետ ձեռնադրելը լուսաւուչական եկեղեցիի օրինաց հակառակ է, վարդապետացուն քարոզիչ մը անհրաժեշտ բոլոր առաւելութիւններն ի նկատի ունենալով՝ կը յայտնէ Զէյթունցիներուն բաելով թէ՛, իրաւ որ կազ մը վարդապետ ձեռնադրելը թէեւ մեր եկեղեցիի օրինաց դէմ է : բայց այս մեղքն ես իմ վրայ առնելով պատուելի Սարգիսը Վարդապետ պիտի ձեռնադրեմ . այսպէսով քիչ յետոյ պատուելի Սարգիսը Զէյթունի Ս. աստուածածնայ վանքին մէջ նաևս սարկաւագ և ապա վարդապետ կը ձեռնադրուի Դաւիթ անունով, 30 տարեկան հասակինմէջ :

Դաւիթ վարդապետ մէկ տարիէն ծայրագոյն իշխանութիւն ստանալով Յովհաննէս եպիսկոպոսի ձեռքով իրեւ քարոզիչ, Զէյթուն իջաւ և առօջին քարոզը խօսեցաւ Ս. իւսուաւորիչ եկեղեցիին մէջ, որուն բնաբանն էր Ս. Աւետարանի հետեւեալ հաստուածը «բուռնք յա-

փըշտակեն զարքայութիւնն երկնից»։ այս բնաբանը
մեկնման կէտ առնելով սկսաւ խրախուսել Զէյթունցի-
ները ըսելով, հայրենակիցներ, քաջերն են որ կը ժա-
ռանքէն Աստուծոյ արքայութիւնը, եթէ պաշտպանէք
կրօնք, աղգութիւն և հայրենիք, քաջ կ'ըլլաք և այդ-
պէսով ապահով եղէք որ Աստուծոյ արքայութիւնը ձերը
պիտի ըլլայիթէ դասալիք ըլլաք, բարբարոսներ կուգան
ոտնակոլս կ'ընեն ձեր հայրենիքը, կը կործանեն ձեր
եկեղեցիները, կը ջնջեն ձեր ազգայնութիւնն ու կրօն-
քը։ որոնք իրարու հետ սերտ կապակցութիւն ունին։)
Եւ պատմութենէն փաստեր և օրինակեր բերելով յայտ-
նեց որդաղդ մը պահպանող այս գլխաւոր պայմանները
զէնքով կարելի է պաշտպանել, ուրեմն տէր եղէք ձեր
զէնքին և երբէք մի կասկածիք որ ձեր աղգութեան ու
կրօնքին սպասնացող մը սպասնելով թիգ դժողք կ'եր-
թաք, առ հասարակ հայ ազգին և մասնաւորապէս Զէյ-
թունցիին /ամենահաւատարիմ պաշտպանը զէնքն է։
Բարբարոսը ձեզ ու ձեր կրօնքը նախատելու համար
կեավուր կ'անուանէ, բայց որպէս զի դուք կեավուր
չըլլաք, որ անհաւատ ըսել է, պէտք է պաշտպանէք
ձեր կրօնքը, որով հաճելի գործ մը կատարած պիտի
ըլլաք ձեր Արարջի համար։ Բարբարոսը նախատելով ձեզ
նախատած կ'ըլլայ Աստուծոյ պատուիրանիերը, նախա-
տելով Աստուծոյ պատուիրանները, նախատած կ'ըլլայ
ձեր Արարիչը, այդպիսի պարագայի մէջ, ձեր կրօնքը,
ձեր Արարիչը նախատելով եթէ սպասնէք, մեղք գոր-
ծած չէք ըլլաք, այլ յանաւն քրիստոնէութեան մը սուրբ
պարտականութիւն։ Եւ կեանքն ու աւետարանէն զա-
նալան օրինակներ բերելով, և կատ սա եղակացութեան
թէ, եթէ ձեզ կողապես ուղեն, դուք կողապեցէք, ե-
թէ ձեզ սպասնէլ ոչխատին, ճարպիկ գանուեցէք՝ դուք
սպասնեցէք, արքայութիւնը ձերն է, անա վերջարան։
Դաւիթ վարդապետ ամբողջ մէկ տարի մնաց Զէյթուն
և ամէն շաբաթ մէկ եկեղեցիի մէջ որ քարոզէր։ Որ
առաջ իւրաքանչիւր եկեղեցիի աւագ երեցները կը ծա-
նուցանէին թէ ո՞ր եկեղեցիի մէջ քարոզ պիտի խօսի
Դաւիթ վարդապետ։ և այդ օրը այդ եկեղեցին խուռն
բազմութեամբ կը լցուէր, Զէյթունի չորս թաղերէն
բազմութիւնը կաճապարէր դէպի այն եկեղեցին ուր պի-

նի քարոզէր Դաւիթ վարդապետ։ Մէկ տարի յետոյ
Եպիսկոպոսը քաղաքարական քարոզիչ անունով հրա-
ման տուալ Դաւիթ վարդապետին որ, երկի ո՛ր կող-
մըն որ կ'ուզէ՝ երթայ և քարոզէ հայ ժողովուրդին։
Այսպէսով Դաւիթ վարդապետ դարձաւ քաղաքարական
մի շրջուն քարոզիչ, Զէյթունի կտրիճներէն իրեն ընկեր
մը առնելով զինուած սկսաւ քաղաքէ քաղաք, գիւ-
ղէ գիւղ շրջել ու ինքնաճանաչութեան ու անվեներու-
թեան խրախոյներով ողեւորել հայ ժողովուրդը։

Հալէպի յայտնի քահանաներէն մին հետեւեալը կը
պատմէ յանձին Դաւիթ վարդապետի։ Ուրֆացի Յակոբ
Եպիսկոպոսի առաջնորդութեան օրով, Զատկին Դաւիթ
վարդապետը Հալէպ եկաւ և խնդրեց որ թոյլատուու-
թիւն ընեն իրեն, որ կիրակի առաւօտեան քարոզ խօսի։
Սուաջնորդի հրամանաւ Դաւիթ վարդապետ բեմ բարձ-
րացաւ եւ իր քարոզն սկսաւ հետեւեալ կերպով։ —
«Նախ ձեզ և մեզ մեծ աւետիս, «Քրիստոս յարեւ ի
մեռելց»։ Հաղար ութ հարիւր այսքան տարի է որ
քրիստոնեայ եկեղեցիներու մէջ, Քրիստոս յարեաւ ի
մեռելց, բայց ձեզի և մեզի լինչ, Քրիստոս իր աստ-
ուածացին զօրութիւնով յարութիւն ասաւ, մենք հա-
յերս հինգ հարիւր տարիներէ ի վեր կենդանի մեռեալ
ենք, մենք ե՞րբ յարութիւն պիտի առնենք և ու մինչեւ
ե՞րբ Յովաննու քունը պիտի քնանանք, մենք հայերս
ալ պէտք է յարութիւն առնենք, և եթէ Քրիստոս իր
աստուածացին զօրութեամբ յարութիւն առաւ, մենք
մեր բազիի զօրութեամբ պէտք է յարութիւն առնենք,
և եթէ մենք այսօր կուրախանանք Քրիստոսի յարու-
թիւնը տօնելով, Քրիստոս ևս պիտի ուրախանայ մեր
յարութիւնը տեսնելով։

Այս քարոզը ժողովուրդի վրայ այնքան մեծ տը-
պաւութիւն կը թօղու և հաճելի կ'ըլլայ որ հալէպցի-
ները մրածայնութեամբ կը ինդրեն վարդապետէն որ
Հալէպ մնաց, բայց Դաւիթ վարդապետ կը մերժէ, ըսե-
լով որ հոգեւոր հայրս չի ուղարկարել ինձ մէկ կէտի վրայ
հաստատուիլ մնալ, իմ պաշտօնս տարբեր է, ևս պէտք
է պալստիմ և քարոզեմ ամէն տեղ։ Ժողովուրդը կառա-
ջարկէ որ գոնէ պատարագ մը ընէ ու քարոզ մը եւս
խօսի։ Դաւիթ վարդապետ ընդունելով հալէպցիներու

այս առաջարկը, մեռելոցի օրը պատարագ կը մատուցանէ և քարոզ մը ևս կը խօսի հետեւեալ իմաստով թէ մեռելները Ս.սամաւծոյ աշարկու փողահարութեամբ յառութիւն պիտի առնեն, իսկ հայ ժողովուրդը իր հոգեւոր հովիւնեու փողահարութեամբ պիտի զարթնու իր խոր քունէն :

Ուր որ երթար Դաւիթ վարդապետ մեծ ոգևորութիւն կուտար ժողովսւրդին, ամէն տեղ մեն ընդունելութիւն կը գտնէր այդ համեստ քարոզիչը, յոդնել չէր դիակը բնաւ Դաւիթ վարդապետ, մի քանի աարի Զեյթունի վանքը մնալէն ետքը տասնեակ տարիներ իր կեանքը ճամբարթութեան մէջ անցուց : Ամէն տարի կը մեկնէր և ամեկներով կը պարտէր, օրինակ, Կիլիկիայի բաժնին մէջ, Փայտա, Պէյլան, Անափոք, Սուէյտիս, Քիլիս, Ս.յնթապ, Ուրդա, վերջապէս մինչև Սեբաստիայի կուսակալութեան այլ և այլ կողմնը, մինչեւ որ 1873ին մահը վրայ հասաւ և Դաւիթ վարդապետ օտարութեան մէջ Սեբաստիայի կուսակալութեան Վէղըքքէօրիւ գիւղաքաղաքին մէջ 47 տարեկան հասակին մէջ վախճանելով, թագուցաւ Վէղիրքէօրիւ և կիւղեցիի գաւիթը : Դաւիթ վարդապետի, այս անձնուէր հոգեւորականի մահը մեծ սուդ պատճառեց առ հասարակ բալոր Զեյտունցիներուն և ամէն անոնց, որոնք պատեհութիւն ունեցած էին, գոնէ մի անգամ, լսել ինքնաշխանչութեան քաղցր յորդորները, Դաւիթ վարդապետի ստանձնած ծանր պաշտօնէն զատ, ունէր անտիպահատութիւններ, Կիլիկիայի աշխարհագրական կաղմութեան վերաբերմամբ մի ուսումնասիրութիւն, որը եթէ տպուէր, միծ օգտակարութիւն կարող էր մատուցանել ներկայ սերունդին, բայց ափսո՞ս որ Զեյթունի մեծ հրդեհին Դաւիթ վարդապետի բոլոր գրաւթիւններն ևս այրեցան ու չքացան :

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՅՑ ՄԱՏԵՆԱՍՏԱՐ

ՍՄԲԱՏ ԲԻՒԲԱՏ

Բուրգինի (Հայրենի թերուածներ)	3
Աւարայրի Արծիւը (Թատրելզուրին 5 Արար)	3
Վեղարաւոր Հերոս (Կենապրուկան)	1
Բանտէ Բան (Պատմական վէպ 5 Հատոր)	30
Եղիսրդէ Սասուն (Պատմական վէպ Ա. եւ Բ Հատոր)	10

ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊ. ԵԲԼՅԵԱՆ

Արդարութեան համար	5
-------------------	---

ՏԻԳՐԱՆ ԶԻԾԿԻՐԵԱՆ

Հայրենի Չայներ	4
----------------	---

ՀՅԱՂՈՂԻ ՎԱՐԴԱ



Հայաստանի Ազգային գրադարան



NL0425363

15240

